



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


ՄՕՐԻՍ ՄԷԹԷՐԼԻՆԿ

ՄԹԻԼՄՈՆՏԻ * * *

* * * ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

(ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵՎ ԱՐԱՐ)

Թարգմ. Վ. ԿԷՈՐԳԵԱՆ



ՏՄԱԳՐ. Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
Ե. ՊՈՒԼՍ
1922

84

Մ-65

84
Մ-65

20 APR 2001

ՄՕՐԻՍ ՄԷԹԷՐԼԻՆԿ

19 NOV 2010

ՄԹԻԼՄՈՆՏԻ * * * * *

* * * * * ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

(ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ, ԵՐԵՎ ԱՐՍՐ)

Թարգմ. Վ. ԳԷՈՐԳԵԱՆ



ՄՕՐԻՍ ՄԷԹԷՐԼԻՆԿ

ՏՄԱԳՐ՝ Մ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ
1922

23 JUN 2013

6632

- 3 -

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՄԻՐԻԼ ՎԱՆ ՊԵԼԼ	Քաղաքապետ Սթիվմոնտի, 60 տարու.
ԻԶԱՊԷԼ ՊԵԼԼԱ	Իր դուստրը, 28 տարու.
ՅԼՕՐԻՄ	Իր որդին, 14 տարու.
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ	
ՊԱՐՈՆ ՖՕՆ ՌՈՔՈՎ	45 տարու.
ՏԵՂԱԿԱԼ	
ՕԹԹՕ ՀԻԼՄԷՐ	Քաղաքապետին փեսան, 32 տարու.
ՏԵՂԱԿԱԼ ՔԱՐԼ	
ՖՕՆ ՇԱՌԻՆՊԷՐԿ	28 տարու.
ԳԼՕՍ	63 »
ԺԱՆ ԺԻԼՍՈՆ	30 »
ՀԱՄԱՅՆՔԱՑԻՆ	
ՔԱՐՏՈՒՂԱՐԸ	45 »

Սենեկապահ մը, գերման յիսնապետ մը եւ զինուոր մը:

(Տեսարան Պելմիզական Ֆլանցերի փոքր ֆաղաֆներէն միոյն՝ Սթիվմոնցի մէջ:)



5142-70

4-

ՍԹԻԼՍՈՆՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Ա. ԱՐԱՐՈՒԱԾ

Բաղաքապետին աշխատութեան սենեակը, ընդարձակ սրահ մը առաջին յարկաբաժնին վրայ: Կիսահաշուեսեղան մը. պարտիզպանական կէս բնալուծարան մը խիստ պատշաճօրէն կահաւորուած: Կաշեպատ թիկնաթոռ մը, ապակեայ մատենադարան մը. թուղթերով, զամբիւղներով, բաժակներով ծանրաբեռնուած մեծ սեղան մը և սմաններ՝ ծաղիկներով ու պտուղներով լեցուն: Խոլորձայինք (orchidées) դեղձեր, սալորներ և խաղողի հիանալի ողկոյզներ: Անկիւն մը, պահպանակի մէջ՝ պատի մեծ ժամացոյց մը: Պարտիզպանական գործիքներ, մղեղակներ (pulvérisateurs), թորանոցներ, փորձանակներ, փեթակներ և այլն: Խորը կիսապատուհան դուռ մը՝ պատշգամբն վրայ բացուող. ուրիշ մեծ դուռ մը՝ աջ կողմը:

Տ Ե Ս Ի Լ Ա Ռ Ա Ջ Ի Ն

Ժ Ա Ն Ժ Ի Լ Ս Ո Ն Ե Ի Ք Ա Ր Տ Ո Ւ Ղ Ա Ր Ը

Վարագոյրը բարձրանալուն՝ համայնֆային ֆարսուղարը սեղանին մէկ անկիւնը նստած՝ կը գրէ: Աջէն կը մտնէ ժան ժիլսոն, գեղջկական սարագով, որ իրեն լաւ չի գացած: Աջ բերք պատահով մը վիզին է կապեր:

Ժան ժիլսոն.— Բարի՛ լոյս Չեզ, պարօն քարտուղար: Բարտուղարը.— (Առանց գլուխը բարձրացնելու.) Բարի՛ լոյս: Ի՞նչ կը փափաքէիք:

Ժան ժիլսոն.— (մտնելով.) Չի ճանչցա՞ք զիս... Բարտուղարը.— Օ՛, դժբանք էս, ժան... Ուրկէ՞ կու գաս: Վիրաւորուած էս բայց...

Ժան Ժիրտն.— Այո՛, գնդակ մը արմուկիս մէջ։ Աէր-
չոյի շրջակաները ստացայ։ Պովգարէլի վրայ փոխադրել
տաւին ինձ զօրքը, Գերմանացիք երէկ սակայն գիւղ մտան։
Եւ որովհետեւ ի վիճակի էի քալելու, չսպասեցի զօրագունդի
մնացորդին։ Գեղջուկի այս հին լաթերը տուին ինձ, փախայ
և երեկոյեան մեծ մասը փոսի մը մէջ անցուցի, երեք ժամ
քալեցի դաշտերու մէջէն և ահա Սթիլմոնտ եմ այժմ, ուրկէ
կը խորհիմ վայրկենապէս մեկնելի, միանալու համար Բա-
րապիլիեհներու ուր վարը՝ Օվէրլորի մէկ կողմը պիտի
ըլլան։

Քարտուղարը.— Յոգնած կ'երեւիս... արդեօք թե՞ ոգ կը
նեղէ քեզ... թըջուած ես դուն սակայն։

Ժան Ժիրտն.— Այո՛, մեծ բան մը չէ, բայց կարծես
այսօր աւելի կը ցաւի...

Քարտուղարը.— Յոգնութիւնդ է պատճառը։ Պէտք է
հանգստանաս ու դարմանուիս։ Անկիւն մը անկողին մը կը
գտնուի քեզ համար։ Մօտս եղիր, մեր դուռը բաց է Աստուծոյ
ճամբորդներուն առջև։

Ժան Ժիրտն.— Անկողնի և հանգիստի վրայ չէ խնդիրը.
հոս պիտի ըլլան անոնք վաղը առտու։

Քարտուղարը.— Որո՞նք։

Ժան Ժիրտն.— Գերմանացիք։ Ճամբաները հեծեալ զին-
ւորներով ոզողուած են, իսկ ես զօրագունդի գլխաւոր մա-
սէն հագիւ թէ քիչ մը առաջ կը գտնուիմ...

Քարտուղարը.— Կարելի բան չէ... մենք ու եւ տեղեկու-
թիւն չունինք, հաղորդակցութիւնները խզուած են ամբողջ...

Ժան Ժիրտն.— Ո՞ւր է քաղաքապետը։

Քարտուղարը.— Ես ալ անոր կ'սպասեմ։ Զերմանոցնե-
րուն մէկուն մէջն է։ Երէկ գիշերուան փոթորիկը կ'երեւի
փնամներ պատճառած է։ Վայրկեանէ մը հոս կ'ըլլայ, սպա-
սաւորը գնաց փնտռելու զայն։ Խօսելի՞ք մը ունէիր իրեն։

Ժան Ժիրտն.— Պովգարէլի քաղաքապետին կողմէ կ'ու-
զէի պարզապէս յանձնարարել իրեն աջալուրջ ըլլալ ու մա-
նաւանդ հսկել որ ու եւ է զէնք չգտնեն քաղաքին մէջ։

Քարտուղարը.— Ամէն նախազգուշութիւն ձեռք առ-

ճառած է արդէն ու բոլոր զէնքերը, նոյնիսկ։ Ղինաշարոցի
առարկաները, զետեղուած են քաղաքապետարանին մէկ
սրահը, որուն բանալին իմ մօտս է։— Պովգարէլ կը գտնուին
անոնք, ուրեմն...

Ժան Ժիրտն.— Այո՛, երեքէն չորս հարիւր հոգի...
կ'երեւի թէ պարոնին փեսան կը հրամայէ անոնց...

Քարտուղարը.— Ո՞ր պարոնին։

Ժան Ժիրտն.— Սթիլմոնտի ձեռ պարոնին։

Քարտուղարը.— Օթթօ Հիլմէ՞րը. կարելի բան չէ...

Ժան Ժիրտն.— Այո՛, կարծեմ թէ այդ է անունը. տե-
ղակալ Հիլմէր... Ուրեմն ճիշտ է. չէի ուզեր հաւտալ։
Ըսել է Գերմանացիի հետ ամուսնացեր է աղջիկը։

Քարտուղարը.— Այո՛, և ինչո՞ւ չամուսնանար։ Ծառ
չեն սիրուիր այս կողմի Գերմանացիները. հակառակ ատոր
աչ մէկ միտք կը հասցնեն անոնք մեզի, ընդհակառակը... Ա-
մուսնութիւնը պատերազմէն առաջ տեղի ունեցաւ երբ ոչ
ոք գիտեր թէ... բարեբախտաբար խեղճ Տիկին Վան Պէլլ,
պարոնին կինը, իր աղջկան պսակէն տարի մը առաջ էր մե-
ռած։ Իր կենդանութեան տեղի չէր կրնար ունենալ այդ
բանը, կ'ատէր որովհետեւ ան Բրուսիացիները, և եթէ տես-
նէ՛ր ինչ որ կ'ընեն անոնք այսօր... բայց պարոնը որքա՞ն
պիտի զարմանայ... հաւանաբար տեղակալ Օթթօ հոս գալ
խորհի։

Ժան Ժիրտն.— Արդարեւ, կ'երեւի այդ մասին խօսած է
Պովգարէլի քաղաքապետին։ Բայց ի՞նչպէս կատարուեցաւ
այդ ամուսնութիւնը...

Քարտուղարը.— Խիստ բնականօրէն։ Ի՞նչ կ'ուզես. կա-
րելի չէր կանխազուշակել թէ Գերմանացիք պիտի ջարդէին
մեզ և գործէին բոլոր այն սարսափները զորս կ'ընեն, եթէ
երբեք ճիշտ են ըսուածները...

Ժան Ժիրտն.— Ի՞նչ և իսկ։ Դեռ շատ աւելի պակաս կը
խօսուի կատարուածներէն։

Քարտուղարը.— Գուցէ, բայց ո՛չ ոք պիտի կասկածէր։
Հարկ է գիտնալ որ, պարոն Վան Պէլլ, մեր քաղաքապետը,
գործի բերմամբ Գերմանիա կ'երթար յաճախ։ Հոն խիստ փա-

ղաքչորէն կը վարուէին իրեն հետ և լաւ ընդունելութիւն կ'ընէին: Մինչև իսկ չրջանի Պարտիզականական Դաշնակցութեան նախագահ նշանակեցին զինք՝ Գոլոների մէջ: Ան կը ճանչնար երկար ժամանակէ ի վեր Հիլմէր ընտանիքը և կ'իջեւանէր Օթթոյի ծնողաց մօտ՝ Գոլոներէն ամէն անգամ անցնելուն:

Ժակ Ժիլտն.— Հարո՞ւստ են Հիլ... ի՞նչպէս կը կոչէիր...:

Քարսուղար.— Հիլմէրք, Հոնոսեան Բրուսիոյ ելեքտորական մեքենաներու և կազմածներու ամենամեծ գործարանի մը սեփականատէրն են: Եւ որովհետև Հիլմէրի որդին, տեղակալ Օթթօ, որուն մասին կը խօսինք, կը փափաքէր ծանօթանալ խոլորձայիններու և ջերմանոցային խաղողի մըշակութեան, — մասնագիտութիւն վան Պէլլ և Առեւտրական Տան Ընկերութեան, — հոս եկաւ, միւս կողմէ պարոն վան Պէլլի որդին ալ ելեքտորագիտութեամբ կը հետաքրքրուէր ուստի փոխանակեցին երկու երիտասարդները վան Պէլլի որդին հոն գնաց և Օթթօն եկաւ հոս:

Ժակ Ժիլտն.— Երկար ժամանակէ ի վեր հոն կը զբոնուի ան:

Քարսուղար.— Գրեթէ երկու տարիէ ի վեր:

Ժակ Ժիլտն.— Իսկ ո՞ւր է վան Պէլլի որդին...:

Քարսուղար.— Պատերազմի յայտարարութեամբ անալընկալի եկաւ ան, բայց չընկներ կը չըլին թէ կրցած է խոյս տալ: Դեռ լուռ չունինք իրմէ և մտատանջ ենք խիստ:

Ժակ Ժիլտն.— Իսկ Օթթօն, ի՞նչպէս կրցաւ Գերմանիա անցնիլ...:

Քարսուղար.— Չգիտեմ թէ ինչպէս պատահեցաւ ատիկա, գաղտնապէս իմաց տուած ըլլալու են իրեն: Սա իրաւ է որ մօրը տկարութիւնը պատրուակելով յուլիսի մէջ յանկարծ մեզ ձգեց և հեռացաւ:

Ժակ Ժիլտն.— Ապացոյց մը ևս որ անոնք գիտէին ինչ որ կը պատրաստուէր և թէ երկար ատենէ ի վեր տրուած էր ազդանշանը: Բայց քանի որ տեղեկութիւն ունէր, կրնար գոնէ կանխաւ իմաց տալ իր աներոջ ու աներձագին մանաւանդ...:

Քարսուղար.— Ինչ կ'ուզես, այդ մարդիկ մեզ նման չեն ստեղծուած:

Ժակ Ժիլտն.— Կամ թէ մենք անոնց պէս չենք ծնած, բարեբախտաբար:— Երկա՞ր ատենէ ի վեր ամուսնացած են անոնք...:

Քարսուղար.— Վեց ամիսէ ի վեր:

Ժակ Ժիլտն.— Եւ երջանիկ ամուսնութիւն մըն է ասիկա:

Քարսուղար.— Կը պաշտէին զիրար և յետոյ արդար պէտք է ըլլալ Օթթօյի նկատմամբ: Շատ բարի, ազնիւ, օգտակար ծառայութիւններ մատուցանող, համեստ, աշխատասէր, քաղաքավարի և խելացի տղայ մըն է, մէկ խօսքով ոչինչ ունի մեղադրելի:

Ժակ Ժիլտն.— Բացի Գերմանացի ըլլալէն, որ ամէն ինչ ըսել է արդէն... Իսկ իր կինը՝ ի՞նչ կը խորհի պատերազմի մասին...:

Քարսուղար.— Տարակոյս չկայ որ շատ ազգուած է. և չափազանց վտանգաւոր է որ ինքզինքիս թոյլ տալի ըսելու թէ այս բոլորիս... կը հասկնաս, չէ... Վերջապէս դեռ յայտնի չէ... Խիստ մտատանջ է, խիստ տխուր, բայց այդ մասին բան մը չըսեր, այս աստիճան մտահոգուած չէր երբեք:

Ժակ Ժիլտն.— Բայց Օթթօն ամէն ինչ իմացուցած և իր միտքը պատրաստած ըլլալու է...: Պէտք է որ իրազեկ ըլլար նիւթուած մեքենայութիւններուն...:

Քարսուղար.— Տեղեկութիւն չունիմ, չյայտնեց ինձ իր գաղանիքները:

Ժակ Ժիլտն.— Իսկ ի՞նչ կ'ըսէ պարոնը:

Քարսուղար.— Բաւական խոովակոծ վիճակ մը ունի ան: Շանթահարուածի նման կ'երուէր սկիզբները: Չէր ուզեր հաւատալ... Յետոյ բորբոքած, ցասկոտ, զարհուրած... բայց ինչպէս որ ամէն բանի մէջ լաւատես է, ինքզինքը բաւական գտաւ վերջապէս. հանդարտեցաւ և ալ կը հաւատայ թէ կարգադրուի պիտի չուտով ամէն ինչ... Ահաւասիկ ինք սակայն:

(Ներս կը մտնէ ֆաղափապեօր, խաղողի սփանչելի ողկոյզներով լեցուն զամբիւղ մը ձեռքը):

Տ Ե Ս Ի Լ Ե Ե Լ Ը Ո Ր Դ

Ն Ո Յ Ն Ք Ե Ի Ք Ա Ղ Ա Ք Ա Պ Ե Տ Ը

Քարտուղարը (ոսֆի կանգնելով). — Բարի՛ լոյս Ձեզ, պարոն քաղաքապետ:

Քաղաքապետը. — Բարի՛ լոյս, Բիէն, Ինչպէս ես:

Քարտուղարը. — Բաւական լաւ, մանաւանդ երբ մարդ ամբողջ գիշերը աշխատած է...

Քաղաքապետը. — Ամէն ինչ կարգի՞ն է քաղաքապետարանին մէջ...

Քարտուղարը. — Ամէ՛ն ինչ, պարոն քաղաքապետ. բոլոր գէնքերը հոն մթերեցին, ես անձամբ դատարեցի զանոնք և տուի ստացագրերը: Բայց թոյլ տուէք Ձեզ ներկայացնել վաղեմի իմ բարեկամս՝ պարոն Փան Ժիլսոնը, ուսուցիչ ի նիւնով և վերաւորուած Աէրչոյի մէջ: Պովգարէլլ կը դարմանուէր ուր մտած են Գերմանացիք երէկ և ուրկէ ալս երեկոյ փախած է ան: (Իբարու ձեռք կը սեղմեն):

Քաղաքապետը. — Աէրչո՞ էիք, ուրեմն:

Փան Ժիլսոն. — Այո, նահանջի գիծը սպառնովելու յանձնարութիւն ունեցող քարապիլիկներու գումարտակին մէջ յիսնապետ էի:

Քաղաքապետը. — Բո՛ւռն էր կոխը:

Փան Ժիլսոն. — Բաւական բուռն: Գումարտակին երկու երրորդը հոն մնաց. և յետոյ միշտ միեւնոյն բանը, առանց հրետանիի, վեցի գէն մէկ... կարելի դիմադրութիւնը եղաւ, ի վերջոյ նահանջելը լաւագոյն համարուեցաւ...

Քաղաքապետը. — Շատ յոգնած կը թուիք. պիտի մարիք անօթութենէ... Բիէն, ո՛ւր է խելքդ, տղաս: Սպասեցէք հրաման ընեմ: (Ձանգակը կը հնչեցնէ, նետ կը մտնէ սենեկապան մը.) Ֆիրմէ՛ն, աղանդերներու մասանին մէջ հաց, կարագ, հակիթ, պանիր, քաղցրաւենի ինչ որ կայ բեր հոս: Պաղ միս ըլլալով Ինչ կը գտնուի:

Սենեկապանը. — Հորթի և վառեակի միս, խոզի ապուխտ և չոր լեզու:

Քաղաքապետը. — Լա՛ւ. բոլորն ալ բեր: Ետքն ալ խմելիք... (Ժիլսոնին) Դուք ի՞նչ կ'ընտրէք: Սքանչելի ուսրեայլ մը ունիմ և 1882էն մնացած փորթուգալեան գինի մը, որմէ դժգոհ պիտի չմնաք: Ո՞րը կ'ընտրէք: Բերէք երկուքն ալ, աւելի պարզ: Երկու շիշերը մէնչեցմբուր պիտի խմէք: Հարկ եղած պարագային պիտի օգնեմ ձեզի. անանկ չէ՞, Բիէն... Գերմանացիք գոնէ ասոնք պիտի չկարենան խմել... Եւ յետոյ պտուղներ պիտի չպակսէին: Անաւասիկ սալորներ, որմնայեցերուս դեղձերը և նոր քաղուած խաղողներ: Դիտեցէք անգամ մը սա ողկոյղները: Անբաղդատելի են անոնք... իմ յաղթանակս պիտի ըլլայ ասիկա: Տեսակներու խառնուրդ մըն է զոր համբերութեամբ ձեռք բերի. ալիքանդեան սպիտակ այլախառնուրդ մը, տեսքով սքանչելի, բայց անհամ. սպանիական մշկախաղող մը՝ ճոզած այլ անմահական, և Նիսի շրջականերու Սեն Ժանեք մը, որ կը պարունակէ երեք տեսակներու յատկութիւնները՝ առանց անոնց պակասութիւններուն... ճաշակեցէք սա ողկոյղները, հիանալի չե՞ն... միեւնոյն ատեն կարծր կակուղ և համեղ, կը մանրուին ու կը հալին ատամներուն բերք... Ինչպէս Ֆրոնքիսեան մշկահոտ ումպ մը գինի՝ սառոյցէ սրուակի մը մէջ... հինգ տարիէն պիտի կրնամ շարաթական հինգ հարիւր քիլօ հրապարակ նետել անկէ... Իբրև կաղանդչեայ դուք կ'ունենաք անկէ... Ըսել է Պովգարէլլ են անոնք:

Փան Ժիլսոն. — Այո՛, պարոն քաղաքապետ, և հոս պիտի ըլլան վաղը առտու կանուխ: Իրենց զօրքէն շատ քիչ առաջացած էի ես...

Քարտուղարը. — Քիչ առաջ ժամը ինձ կ'ըսէր թէ ձեր փեսան՝ պարոն Օթթօն կ'առաջնորդէ զանոնք:

Քաղաքապետը. — Ի՛նչպէս, Օթթօն... կարելի բան չէ... ձեզ այդպէ՞ս ըսին... դուք տեսաք զայն...

Փան Ժիլսոն. — Ես չտեսայ, բայց այդպէս ըսին ինձի: Պովգարէլլի մէջ երեք զօրապետներ կան. հրամանատար մը և երկու տեղակալներ: Օթթօ Հիլմէր մէկն է անոնցմէ: Կ'երեւի ինք է ըսած՝ թէ Յըրդ զօրաշարքի մէկ ջոկատով գայ պիտի գրաւել Սթիլմոնտը...

Քաղաքացիները.— Ճիշտ է, պահեստի զօրաց տեղակալ էր ան: Ջարմանալի է որ համարձակեր է... բայց իրաւունք ունի, իրականին մէջ, լաւ է ըրած: Ան պիտի կարգադրէ խնդիրները և մենք ալ ոչինչ պիտի ունենանք վախճալու... Ինչ և է, բաւական տարօրինակ է ասիկա... Անա փեսաս որ տունս կը վերադառնայ յաղթական, ոտքերը մոյկերուն մէջ, գլուխը սաղաւարտեալ, սուրը ձեռքը, բռնաբարելէ ետք իր որդեգրած հայրենիքին սահմանները... Վերջապէս պատերազմ է ասիկա, իրենք չէ սխալը և ոչ ալ ինք՝ պատասխանատուն, իր փափաքածը չէ որ կ'ընէ: Եւ յետոյ մեզի համար աւելի լաւ, որքան ատեն որ հոս դանուի ան՝ կասկածելիք ոչինչ պիտի ունենանք... Իսկ որո՞նք են միւս երկու պետերը...:

Ժան Ժիլտն.— Հրամանատար մը որուն անունը չեմ յիշեր բնաւ, ոչ այնքան գէշ մէկը, և տեղակալ մը, որ Բրուսիացի իսկական գեղջուկ ազնուական գաղան մըն է. ատուած՝ կ'երեւի իր զինուորներէն, որոնց հետ կը վարուի բրտորէն և որոնք կը խոշտանգէ շունբրու նման...:

Քաղաքացիները.— Պովգարէլլի մէջ ի՞նչպէս վարուեցան, շատ չարիքներ գործեցին...:

Ժան Ժիլտն.— Մինչև իմ մեկնելիս՝ ո՛չ: Քաղաքացիները, երէզն ու նօտարը իրրև պատանդ վերցուցին և յայտարարեցին թէ հրացանազարկ ընեն պիտի զանոնք, եթէ երբեք հրացանի հարուած մը արձակուի գիւղին մէջ...:

Քարտուղարը.— Շնորհիւ Օթթոյի բան մը պիտի չընեն: Օթթօն պատուական տղայ մըն է, նոյն իսկ ճանճի մը վրաս հասցնելու անընդունակ: Մնաց որ ջարդերու և խժգոնութեանց մասին չափազանցուած են անոնց վերագրուածները. վայրենիներ չեն անոնք վերջապէս...:

Ժան Ժիլտն.— Ներեցէ՛ք, պարոն քաղաքացիներ, չափազանցուած չեն երբեք, և դեռ հազիւ մէկ մասը ծանօթ է ճշմարտութեան... Ինչ որ ըրին անոնք Անտէնի, Վիգէի, Տրենանի, Լուվէնի, Աէրչոյի և այն բոլոր քաղաքներուն մէջ ուրիշ անցան, սոսկալի՛ էր... Բայց Ձեզ կը խօսիմ ինչ որ զիտեմ անձնական և ապահով աղբիւրներէ Տրենանի և Լուվէնի ջարդերուն մասին, որուն սկանաւոր եղած են ըն-

կերներէս երկուքը: Լուվէնի մէջ երկու հարիւր տասը անմեղներ սպանած են անոնք, որոնց քսանը չորսը կին և տասնը չորսը երախաներ էին: Տրենանի մէջ ըրած են վեց հարիւր զոհեր, որոնց վաթսուներ մէկը կին և երեսունը ինը երախաներ: Բացարձակապէս անպաշտպան ուրիշ քաղաքներու կարգին՝ Աէրչոյի մէջ ևս հրացանազարկ ըրին տեղւոյն քաղաքացիներն ու իր տանը հինգ տարու որդին...:

Քաղաքացիները.— Հօացանի բռնելին ճիշտ է ուրեմն... Ձէի հաւտար: Եւ ի՞նչ պատճառով սակայն...:

Ժան Ժիլտն.— Իրենց մարդոց կողմէ արձակուած անյայտ գնդակ մը սպանած էր գնդապետին...:

Քաղաքացիները.— Վա՛յ... վտանգաւոր են այս մարդիկը. բայց ինչեւէ և է այս բոլորը...: (Ներս կը մտնէ սենեկապետը.)

Մինչ այդ, Ֆիրմէնը կը բերէ ահա ուտելիքները... սանտուիչներն ու երկու շիշերը ահա արձակու... (Քաղաքները լեցնելով.) ասիկա 1882 ուսուցայմս է: Նայինք ինչպէս կը գտնէք:

Ժան Ժիլտն (ձառակելով).— Հասարակ տեսակէն չէ:

Քարտուղարը.— Արդարեւ... վեց հարիւր շիշոց բաժին մըն էր զոր գնեցի մահէն յետոյ նօտար Վան Հուլի Մարի որ քաղաքին լաւագոյն մասանը ունէր:— Ինչ ընել կը խորհիք սակայն: Այդ վիճակին մէջ ճամբայ իյնալու չէք... Քանի մը որ հանգստացէք հոս և խնամքով կը դարմանուին ձեր վէրքերը. կատակել չըլլար այս վիճակին մէջ...:

Ժան Ժիլտն.— Պատճառը այն է որ եթէ երեւան հանն զիս այստեղ, առնուազն Գերմանիա կը զրկեն, եթէ երբեք իրրև արձակագէն, տեղն ու տեղը հրացանազարկ չընեն...:

Քաղաքացիները.— Մի՛ վախնաք: Ձեզ տանը մէջ կը պահեմ. իրողութիւնը կը հաղորդեմ Օթթոյի, ան կը կարգադրէ պէտք եղածը...:

Ժան Ժիլտն.— Իմ ալ ուզածս այդ էր... Շատ յոգնած եմ և չեմ կարծեր թէ աւելի հեռուն երթալու չափ ոյժ ունենամ... բայց ձեզ վտանգելէ կը վախնամ, եթէ գտնեն զիս ձեր տունը...:

Քաղաքացիները.— Ձեզ կ'ապահովենք թէ վախնալու բան չկայ: Ատոր իմ գործիս պէս կը նայիմ, Օթթօն ո և է բան չի մերժեր ինձի, ընտանեբար տեղի պիտի ունենան այս բոլորը: (Ներս կը մտնէ սենեկապետը.)

Սենեկապետը.— Պարոն քաղաքապետ, վանդակորմին առջև են անոնք:

Քաղաքապետը.— Որո՞նք:

Սենեկապետը.— Գերմանացիք: Սպաներ և երկոտասնեակ մը զինուորներ: Դուռը բանալով է անոնց:

Քաղաքապետը.— Անտարակոյս: Բայց չուտով: Սպաներէն խնդրէ որ հետեւին քեզի, ես կ'սպասեմ հոս իրենց:

Քարտաղարը.— Չեզ առանձին թողուլ պէ՞տք է, պարոն քաղաքապետ...:

Քաղաքապետը.— Ո՛հ, սպասէ՛, բայց նախ ապահով տեղ մը դիր բարեկամդ, միասին քովի սենեակը անցէք, իսկ երբ ծիրմէնը գայ, անկողին մը պատրաստել տուր անոր: Յտեսութիւն, պարոն ժիլսոն, միասին տարէք շիշերն ու ուտելիքները. մի՛ վախնաք բնաւ: (Ժիլսոն բովի սենեակը կը մտնէ.) Իսկ այժմ պատրաստուինք թշնամին ճակատելու... վերնագաւթին աստիճաններուն վրայ իրենց սուրբերուն քարտուքի ձայնը ահա...:

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԿ

ՆՈՅՆԲ՝ ԱՌԱՆՑ ԺԱՆ ԺԻԼՍՈՆԻ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՖՕՆ ԴՈՔՈՎ, ՏԵՂԱԿԱԼ ՕՔՅՕ ՀԻԼՄԷՐ
ԵՒ ՔԱՐԼ ՖՕՆ ՇԱՌՆՊԷՐԿ

(Սենեկապետը դուռը կը բանայ, ներս կը մտնեն երեք սպաները.)

Քաղաքապետը (Տեսնելով Օքքոն՝ առաջ քայլ մը կ'առնէ).— Օթթօ՛, այդ դո՞ւն ես.— (Սենեկապետը անոնք կ'երկարէ՛ յետոյ ետ կը քաշէ.)

Օքքո.— Ե՛ս, այո՛: (Ներկայացնելով զանոնք իրարու.) Տէ՛ր հրամանատար, ահա ասիկ աներ-հայրս՝ քաղաքապետ Սթիվոնսի: (Քաղաքապետին)— Հրամանատար պարոն Ֆօն Ռոքով, տեղակալ Քարլ Ֆօն Շաունպէրկ:

Հրամանատարը.— Պարոն քաղաքապետ, մինչև ցնոր տնօրինութիւն, մենք կը գրաւենք քաղաքը: Երկու հարիւր յիսուն հոգիի բնակարան պէտք է հայթայթել: Ան այժմ պիտի չկերակրէք զանոնք: Ես և երկու սպաներս ձեր տունը տեղաւորուելու համար թոյլտուութիւն կը խնդրենք ձեռնէ: Ծանօթ է ինձ անոնցմէ մէկուն ձեզի հետ ունեցած կապերը: Կը յուսամ թէ շնորհիւ այդ գերազանց կապերուն ու եւ է խնդիր պիտի չձագի մեր միջև: Այսու հանդերձ, նկատի ունենալով քաղաքացիներու մինչև հիմա երեւան բերած վատ տրամադրութիւնները և իմ ստացած մեկին հրահանգներս, պատաւորուած եմ, ըստ սովորութեան, ձեզ իբր պատանդ նկատել: Եթէ երբեք, Աստուած չընէ, դժբախտութեամբ մը մահափորձ մը պատահի սպաներուս կամ զինուորներուս մէկուն վրայ, դուք ձեր կեանքովը պիտի տուժէք: Բայց յուսամ թէ այդքան ցաւառիթ ծայրայեղութիւններու պիտի չհասնինք: Եթէ քաղաքացիք պատշաճօրէն վարուին՝ վախալու ոչինչ պիտի ունենան, ինչ որ ալ ըստած ըլլայ, բարբարոսներ չենք մենք: Արդարադատ ենք ամէն բանէ առաջ, բայց պատերազմական անհրաժեշտութիւններ երբեմն մեզ կը հարկադրեն ըլլալ խիստ և զգոյշ: Կէս ժամէն խորհրդակցութեան կը կանչեմ ձեզ քաղաքապետարանին մէջ, անհրաժեշտ գրաւումները կարգադրելու և պատերազմական ծախքերու ձեր բաժինը ճշդելու համար:

Քաղաքապետը.— Պատերազմական ծախքերու բաժինն ինձ կը թուի թէ մինչև այսօր ատոր տեղի տուող ոչինչ ըրած ենք մենք...:

Հրամանատարը.— Ներողութի՛ւն, թերեւս թոյլատրէ՛ք վիճիլ անոր գումարին մասին, բայց սկզբունքին՝ բնա՛ւ երբեք:

Օքքո (Քաղաքապետին).— Հաճեցէ՛ք պարոն հրամանատարին առ հրապարակին վրայ նայող առաջին յարկի պատրչամեալ սենեակը, առջեւի սրահով: Ես և տեղակալ Շաունպէրկ կը վերցնենք իրարու կից երկու սենեակները: Ցիրմէ՛ն, առաջնորդէ՛ պարոն հրամանատարն ու պարոն տեղակալը իրենց սենեակները...:

Հրամանատարը.— Պարոն քաղաքացեա, խնդրեմ կէս ժամ առաջ պատրաստել տուէք ճաշը: Ճիշտ կէսօրին է ուրեմըն, որ պատիւ պիտի ունենանք ձեր ճաշասեղանը նստելու: Քաղաքացեալ.— Համաձայն, պարոն: (Իսկու կ'ելլեն հրամանատարն ու տեղակալ Ֆոն Շաունպերկ՝ առջեւէն սենեկապետը.)

Տ Ս Ս Ի Լ Զ Ո Ր Ր Ո Ր Կ

Ք Ա Ղ Ա Ք Ա Պ Ե Տ Ը Ե Ի Օ Թ Թ Օ

Քաղաքացեալ.— Խեղճ Օթթօս...
Օրբօ.— Ո՛ւր է Պէլլան...
Քաղաքացեալ.— Վերը, իր սենեակը. լսած ըլլալու չէ ձայնդ:

Օրբօ.— Ի՞նչպէս է, անհանգիստ է արդեօք...
Քաղաքացեալ.— Ո՛չ բոլորովին. բայց շատ տկարացած, շատ յոգնած, շատ յուզուած այս դէպքերէն... քնանալու պէտք ունի, աւելի լաւ է չարթնցնել զինք...
Օրբօ.— Ինչպէս կը նայի դէպքերուն վրայ...
Քաղաքացեալ.— Ինչպէս մենք ամենքս, Թալաւ, բարկացած և զարհուրած... բայց ան մենէ աւելի յուզուած է բնականաբար, — մենք որ եղածներուն համար մեր աչքերուն ալ չենք հաւատար... Խեղճ Օթթօս, անարգ գիջումներ ընել կու տայ քեզի պատերազմը:

Օրբօ.— Հաւատացէք որ ուրախ սրտով չէ որ կ'ընենք ատիկա... Բռնադատուած կը գործենք այս բոլորը, իբր փոխարինում ձեր հայրենակիցիներուն անարդարանալի ընթացքին...
Քաղաքացեալ.— Կ'երևի թէ առաջին անգամ Պելճիգան էր սկսողը...
Օրբօ.— Ձեր ենթադրածէն չա՛տ աւելի ուղիղ է ատիկա... Մեր թշնամիներուն խաղալիկ դառնալ սկսաւ ան և եթէ կանխամիջոցներ ձեռք չառնէինք, զո՞ն պիտի ըլլայինք իր ուղղամտութեան նկատմամբ մեր տածած վստահութեան...

5142-70-215

Քաղաքացեալ.— Օ՛ն, Օթթօ՛, կը ճանչնամ ես քու խելքդ, խղճմանդ ու պտտուի խոր զգացումդ. դուն որ ապրեցար մեր սէջ և զիտես թէ ի՞նչ դիրք պէտք է բռնել, ի՞նչպէս կը համարձակիս լրջօրէն պաշտպանել նմանօրինակ բան մը... Բառը չեմ գտներ, այլպէս բաւական ծանր պիտի ըլլար... Այդ յերկրանքները թող խեղճ գինուորներուն և մեծամտութեամբ գինովցած գիւղացի ազնուականներուն կըլլելոցնեն, բայց քեզի... Դուն ինչ քաջ զիտես անաւոր և մերկ ճշմարտութիւնը, ինչ աղէկ զիտես նաև թէ ինչ պէտք է մտածել Վիլլի, Լուվէնի, Տինանի, Անտէնի, Աէրշօլի և անոնի կոտորածներուն մասին այնքան ուրիշ վայրերու...
Օրբօ.— Ներեցէ՛ք, նոյն բանը չէ... Պելճիգան բռնաբարուելուն ցաւալի ըլլալը կ'ընդունիմ, բայց իս, սխալ մըն է ատիկա, թերեւս անհրաժեշտ, կարգ մը տեսակէաներով զոր սակայն սուղ կերպով պիտի հատուգանենք: Ձեմ բնգունի բայց ջարդերը: Պատանդներ հրացանաղարկ եղան, ինչպէս և՛ անհրաժեշտ զսպողական միջոցներ, բնակչութեան նկնդաւոր և շարունակական ըրթոտութեան պատճառով սակայն: Հոս հոն թերեւս ծայրայեղութիւններ գործուեցան, — ինչ որ անխուսափելի է դժբախտաբար: Բայց դերման բռնակը, զոր ձեռնէ աւելի լաւ կը ճանչնամ, — որուն մաս կը կաղմեմ որովհետև, ամենէն օրինապահ բանակն է որ կրնայ դոյութիւն ունեցած ըլլալ, և խիստ հաղուաղէպ է, անկարելի գրեթէ, որ առանց կարգապահութեան չարժի ա՛ն կամ անդին գլած անցած ըլլայ իրեն տրուած հրամաններէն:

Քաղաքացեալ.— Ճիշտ ատոր համար է որ կը մեղադրեմ ես զայն անա. արդիւնքէն դատած՝ զարչելի՛ կն այդ հրամանները...
Օրբօ.— Լաւ որ առանձին ենք: Չգուշացէք նմանօրինակ խօսքերէ, հակառակ իմ բոլոր բարի կամեցողութեանս՝ անոնց գաւառիս հեռեւանքներէն պիտի չկարողանայի զերծ պահել ձեզ միշտ...
Քաղաքացեալ.— Լա՛ւ ուրեմն, չվիճինք ա՛լ, այս և ուրիշ կէտերու մասին երբեք պիտի չկարողանանք զիրար հասկընալ: Կը պնդեմ զի զայն զիտես...



Օրբո.— Նոյնպէս եւ ես : Պատմութիւնը մեզ պիտի դատէ : Չանանք գտնել աւելի ա՛յն կապը որ մեզ կը միացընէր այս չարաղէտ դէպքէն առաջ , որուն պատասխանատուն չենք մենք...

Քարտուղարը.— Դոնէ ուրախալի է որ դուն մի միայն մեզ պատասխանատու չես նկատեր այս դժբախտութիւններուն համար , զոր մեր վրայ կը բեռնեն Գերմանացիք : Ենորհակալ եմ :

Օրբո.— Ինչո՞ւ այդպէս կը խօսիք ինծի... Ես բացարձակապէս անձանօթ եմ անցած դարձածներուն... Ինչպէս ուրիշները , նոյնպէս և ես , պարտիմ հնազանդիլ հեղինակութեան մը որուն ոչ ոք կրնայ դէմ կենալ : Երկու սուրի մէջտեղ ինկած եմ : Ուզածս չեմ կրնար ընել... բայց ո՛չ ոք կ'արգիլէ զիս անսղարտ պահել պատերազմէն առաջ ունեցած սէրերս ու զգացումներս... Արտօնութիւն ձեռք բերի հոս գալու որ ցոյց տամ ձեզի իմ երախտագիտութիւնս...

Քարտուղարը.— Դուն լա՛ւ կը ձանչնաս երկիրը , որովհետեւ...

Օրբո.— Ո՛ր , խնդրե՛մ , մի՛ շարունակէք այդ կերպատիկա անարդար է և ծայրայիղօրէն ցաւառիթ՝ ինծի համար :

Քաղաքացիները.— Թող այդպէս ըլլայ . մոռնանք աս ալ... Ո՞րքան ժամանակ կը խորհիս այստեղ ըլլալ քուկիւններուդ հետ...

Օրբո.— Այդ մասին բան մը չենք գիտեր , թերեւս երկու ժամ , թերեւս երկու ամիս... Ամէն ինչ կախուած է գէպքերէն ու մեր ստանալիք հրամաններէն...

Քաղաքացիները.— Իսկ ի՛նչ տեսակ մարդ է հրամանատարը... բարեհամբոյր դէմք մը չունի...

Օրբո.— Խիտ է , քիչ մը ամբողջի , բիրտ , մեծամիտ և կարուկ՝ կարգապահութեան նկատմամբ , քայց բոլորովին արդարագատ , բարի՝ մէկ խօսքով : Կը կրկնեմ , վախնալու տեղիք չունիք , եթէ երբեք ձերինները վարուին պատշաճօրէն : Մնաց որ պայքարի կամ թիւրիմացութեան մը պարագային պիտի կարենամ ի գործ դնել իմ ազդեցութիւնս՝ մեղմելու

համար երկու կողմերը... Իսկ այժմ բարեկամ մնանք , եթէ կը հաճիք , ու թոյլ տուէք ինձ համբուրել ձեզ առաջուան պէս...

Քաղաքացիները (ընկրկելով) .— Թո՛յլ տուր , ներողութիւն... Ո՛չ այս լուսէիս...

Օրբո.— Չարմանալի է . չե՛մ հասկնար... Որովհետեւ պատերազմը որ տեղի կ'ունենայ , մեր գործը չէ , և ո՛չ ալ մեզի վերաբերող խնդիր մը... Չեմ ցաւիր ձենէ սակայն և պիտի ըսեմ Անտիգոնի նման .

«Սիրոյ կողմը կը բռնեմ եւ ոչ ասելուրեան :»

Ժամը քանի՞ն է բայց... Տասնը մէկը : Պէլլային իմացնել կարելի ըլլայ թերեւս , եթէ իրապէս տկար չէ ան... Այս երկար բացակայութենէն և ամբողջ անցած դարձածներէն վերջ կը հետեւցնէք անշուշտ որ փութալու եմ տեսնել զինքը...

Քաղաքացիները.— Սենեկապանունին իրեն դրկեմ... (Կը հնչէ զանգակը . ներս կը մտնէ սենեկապանը , որուն հրամաններ կու տայ) .— Չակէս լուրեր ունի՞ս :

Օրբո.— Օտիլոնէ՞ն... Ո՛չ : Հոս չէ՞ :

Քաղաքացիները.— Հոս չէ : Ուրիշներ ալ ձեզի պէս չիմացուցին այս ահաւոր հարուածը . այնպէս որ հոն Գոյոններ մնաց ան . մտատանջ ենք խիստ :

Օրբո.— Վախնալու բան չկայ , եթէ հանդարտ պահէ ինքզինքը : Ես յանձն կ'առնեմ իմացնել մերիններուն որ հետը լաւ վարուելու համար պէտք եղածը ընեն : Վա՛յ , հող ձեր սեղանին վրայ կը տեսնեմ մի՞ն կատէլիներէն (*) որոնք մեկնելէս առաջ փճանալու մօտ էին... Ի՞նչպէս են...

Քաղաքացիները.— Կարծեմ փրկուած են : Մանրադէտով երեւան հանեցի անոնց փճանալուն պատճառը : Մանրիկ գաղտասեր մըն է որ գեռ չէ նշմարուած խոյորձայիներու մը շակութեան մէջ , և որ կը դիմագրէ սովորական ամէն շոգիացումի և ծխումի : Նոր խառնուրդ մը հարեցի որուն բաղադրութիւնը կու տամ քեզի և որ ցարդ հրաշք կը գործէ : Միայն թէ այս պատերազմը իմ խեղճ ջերմանոցներս , ուր

(*) cattleye , խոյորձայիներու տոնմէն պարկճաւոր մը :

գրած եմ իմ բովանդակ կեանքս ու աշխատութիւնս, խորտակուած ապակիներու և հնացած երկաթեղէններու կոյտի մը չվերածէր...

Օրբո.— Մի՛ վախնաք, այս կողմերը ո՛չ ճակատամարտ, ո՛չ ալ թնդանօթաձգութիւն պիտի տեղի ունենայ, իսկ գրաւման անողութեան պիտի կարենամ ես՝ պաշտպանել կամ պաշտպանել ալ կնոջս և աներ-հօրս տունը...

Քաղաքագետը.— Ահաւասիկ Պէլլան:

(Ներս կը մտնէ Պէլլա.)

ՏԵՍԻՒ ԷՆԵՊԵՐՈՐԳ

ՆՈՅՆՔ ԵՒ ՊԵԼԼԱ

(Պէլլա բոգե մը սեմին վրայ կանգ կ'առնէ եւ կը յառաջանայ դեպի Օրբոյի բեւերուն մեջ.)

Պէրլա.— Դո՛ւն... Ի՞նչպէս... ինքզ ինչ հոս և ես չեմ գիտեր...

Օրբո. (գրկելով).— Պէլլա՛...

Պէրլա.— Չվերաբռնեցա՞ր... Հիւանդ չե՞ս...

Օրբո.— Ո՛չ: Իսկ դուն... Ըսին որ առողջութիւնդ շատ լաւ չէ...

Պէրլա.— Ոչի՛նչ, պատերազմի սարսափին ու թշնամիներու վտանգին ներքեւ ըլլալուդ համար մտառանջուելս է պատճառը...

Քաղաքագետը.— Ո՞ր թշնամիներուն... Թշնամի ինքը և իրեններն են. ու ոչ մէկ վտանգ կ'սպառնայ իրեն անոնց մէջ: Չեզ առանձին թողում սակայն: Կը կանչէք զիս եթէ պէտք ունենաք ինձի... (Իուրս կ'ելլէ.)

ՏԵՍԻՒ ՎԵՅՅԵՐՈՐԳ

ՕԹԹՕ, ՊԵԼԼԱ

Պէրլա.— Ճշմարիտ է, ա՛լ ոչինչ չգիտեմ... Կը կոչեմ թշնամի բոլոր անոնք որ չարիք կը կամենան քեզի, և այդ բոլորն է որ ես կ'ուզեմ... Ասիկա չափէ աւելի բան մըն է կնոջ մը սիրտին համար... Կը յուսամ թէ ա՛լ վերջացաւ դժուարութիւնը:

Օրբո.— Ո՛չ. դժուարագոյնը նոր կ'սկսի... Բայց ապահով էի քու մասիդ և թէ դո՛նէ դուն առանց լսելու պիտի չդատապարտես զիս...

Պէրլա.— Ես միտնեմ կը դատապարտեմ, զիսեմ որ ինձի պէս դուն ալ անմեղ ես... Եւ յետոյ ի՛նչ փոյթ բոլորը, քանի որ քեզ կը գտնեմ այնպէս ինչպէս ձգած էիր զիս... Մի քանի օր մօտս պահեմ պիտի քեզ: Այս անաւոր պատերազմէն վերջ բան մըն է այդքանն ալ...

Օրբո.— Չեմ գիտեր... կարող է պատահիլ որ վաղը առաւօտ մեկնիլ հարկադրուիմ:

Պէրլա.— Առաջին գիծին վրայ՞ ես:

Օրբո.— Այս բոպէլիս, առաջին գիծին վրայ է ամէն ինչէ Հեղեղի պէս կը յառաջանանք: Չհամարձակեցայ բսելու հօրդ ասիկա... բովանդակ Պելճիգան գրաւուած է, վաղը Անվէրսը պիտի իյնայ, և Փարիզ՝ ութը օրէն...:

Պէրլա.— Իսկ վերջը...

Օրբո.— Վերջը, յաղթանա՛կ. եւ պիտի հաստատուինք հոս մենք, եթէ երբեք չփափաքիս դէպի Գերմանիա հետեւելու ինձի...

Պէրլա.— Պիտի երթամ ուր որ երթաս դուն...

(Ներս կը մտնէ Ֆլորիս.)

ՏԵՍԻՒ ՆՕԹՆԵՐՈՐԳ

ՆՈՅՆՔ ԵՒ ՖԼՕՐԻՍ

Ֆլորիս.— Հոս չե՞ հայրիկը...

Օրբո.— Բարեւ Ֆլորիս, եկու՛ր համբուրէ զիս...

Ֆլորիս (եւ փառելով).— Համբուրե՛լ ձեզ...:

Պէրլա.— Օ՛, նայի՛նք Ֆլորիս...:

Ֆլորիս.— Ո՞ր է հայրիկը...:

Պէրլա.— Գո՞վիս սենեակը, բաց կրնաս քաղաքավարի ըլլալ գոնէ ու սեղմել Օթթօի ձեռքը. քեզ ո՛չ մէկ գէշութիւն բրած է ան, և հոս պաշտպանելու կու գայ մեզ անա...:

Ֆլորիս.— Պէտք չունիմ իր պաշտպանութեանը:

(Իուրը շառաչելով դուրս կ'ելլէ.)

ՏԵՍԻՒ ԱՌԹՆԵՐԻՎ

ՆՈՅՆՔ՝ ԱՌԱՆՑ ՖԼՈՐԻՍԻ

Օրրօ. — Կը տեսնե՞ս ատելութիւնը... Անսովոր բան մըն է ասիկա... Ահա այսպէս է ամէն կողմ և մեր շուրջը շարունակ ամէն ինչ... Որ և է բան լսել, որ և է բան հասնալ չեն սուղեր և այդ զգացումը մինչև հօրդ սիրտիւ խորը նշմարեցի ես, ամենէն հեղահամբոյր ու խաղաղասէր մարդուն զոր ճանչցած ըլլամ երբեք: Ի՞նչ կ'ուզես որ ընէինք, երբ այսպէս կը վարուին մեզի հետ... հակելու է սակայն այս ստահակին վրայ... Այնքան ատեն որ այդ անհաճոյ խօսքերը ինձի ուղղուած են վախնալու բան մը չկայ, բայց յանդգնի վարուիլ եթէ այդ կերպ հրամանատարին կամ տեղակալ Շառունպէրկի հետ, որոնք շատ համբերող չեն, խնդիրը վատ հանգամանք մը պիտի ստանայ...

(Հեռուէն հրացանի հարուած մը կը լսուի.) — Կրահեցի՞ր...

Պեղա. — Այո: Պարտէզին ծայրը, անսասին կողմն է...

ՏԵՍԻՒ ԻՆՆԵՐՈՐԻՎ

ՆՈՅՆՔ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ՖԼՈՐԻՍ

Բաղսապետ. — Լսեցի՞ր... հրացանի հարուած մըն էր... Ֆլորիս (Ակուաներուն մեջէն). — Հա՛տ մը պակաս:

Օրրօ. — Ի՞նչ կ'ըսես...

Ֆլորիս. — Ոչինչ... Ինչ որ հաճելի է ինձ...

Բաղսապետ (մտաւանջ). — Բայց ս'վ կրակեց... Չեր մարդոցմէ մէկը պէտք է ըլլայ: Մեր տանը մէջ ոչ մէկ զենք կը գտնուի...

Օրրօ. — Հաւանօրէն բնկերս՝ տեղակալ Փօն Շառունպէրկը ըլլայ, որ անտառին մէջ շրջան մը բնելու գացած էր: Կաջ որսորդ է և ըսի իրեն որ նապաստակ կը գտնուէր հոն...

Բաղսապետ. — Արդարեւ հարուածին ձայնը այդ կողմէն կու գար: Որսի որ և է հրացան չկար տանը մէջ սակայն...

Օրրօ. — Ան իր որսի հրացանը շարունակ գոյքերուն

մէջ կը պարտցնէ... Յամենայն դէպս, եթէ բոլոր զէնքերը քաղաքապետարանին մէջ են, զո՛ւր տեղը կը վախնաք... Կ'երայխաւորէ՞ք ձեր մարդիկը: Չարամիտներ չկա՞ն...

Բաղսապետ. — Ի՞նչ բան կը կոչէք «չարամիտներ»... զրգոռած, զայրացած, բարկացած և հիասթափուած են անոնք, և չատ բնական է ասիկա, բայց անոնք զիտեն զսպել ինքզինքին և շարադէտ անօգուտ հարուած մը փորձելու շափ լիմար են, ինչ որ քաղաքին կործանման ու հարիւրաւոր անմեղ զոհերու մահուան պատճառ պիտի դառնար, ինչպէս եղաւ Տինանի, Անտէնի, Լուզէնի և Աէրչոյի մէջ: Կը ճանչնամ ես զիրենք. անոնք պիտի զիտան համբերել եւ սպասել իրենց ժամին...

Օրրօ. — Ո՞ր ժամին...

Բաղսապետ. — Ինձ որ տելի վերջը պիտի գայ:

Օրրօ. — Չի՞մ հասկնար այլևս ձեզ: Ահա ամենաճաւոր մեր թշնամիներուն պէս կ'իջարիք դուք...

Բաղսապետ. — Կ'ենթադրէ՞ք որ ձեր բարեկամը կրնայի ըլլալ, և նախատել կ'իջարիք զիս՝ հաշուելով անոնց մէջ որ... Ճիշտ է սակայն, լաւագոյն է զսպել ինքզինքը: Չես ջղայնացնողոր այս միջադէպն է: Ես պատասխանատու եմ զիտէք որ, և եթէ որ և է ցաւաւթ բան պատահի՝ ամէն ինչ իմ վրաս պիտի ծանրանայ:

Օրրօ. — Կարծե՞մ կը վազեն տանը բոլորտիքը... (Կիսապուռ պատահանին ֆոլ երթալով կը բանայ.) Յիսնապետ Հարթուակ այդ գօ՞ն ես... Ի՞նչ է եղած, Յիսնապետ. (վարը պարեկէն). Չեմ գիտեր, պարոն տեղակալ, տեսայ որ տեղակալ Շառունպէրկ այս կողմը կ'ուղղուէր...

Օրրօ. (Բաղսապետին). — Ճիշտ ըսածիս պէս է. որսի գացած էր անտառին մէջ...

Յիսնապետ. — Ներեցէ՛ք, պարոն տեղակալ, առանց զէնքի եր ան...

Օրրօ. — Վստահ ես այդ մասին... Չարմանալի կը թուի ասիկա... Բայց փոխանակ սագի նման հող կենալու, վազէ տես ինչ է եղել...

Յիսնապետ. — Գլխուս վրայ, պարոն տեղակալ, հոն կ'ենթայի, երբ կ'անգնեցուցիք զիս... Բայց զինուորներէս շատերը հոն արդէն...

Օրբո.— Աղաղակներ կը լսեմ... մտահոգիչ բան մը տեղի կ'ունենայ... Բայց ահաւասիկ մեր մարդոցմէն մին կու գայ. կը հասկնանք հիմա ինչ ըլլալը...

Զինուորը (Առանց երեւնալու պարսեզիկն մեջէն).— Տեղակալը, ո՞ւր է տեղակալը...

Օրբո.— Այստեղ, ահաւասիկ... Ի՞նչ կայ... Խօսէ՛ :

Զինուորը.— Պարո՞ն տեղակալ, տեղակալ Ֆօն Շառունպէրկը սպանած են...

Օրբո.— Ի՞նչ... Որո՞նք սպանած են: Սանկ մօտեղի՛ր նայինք... Ի՞նչ կ'ըսես...

Զինուորը.— Մեռած է ան:

Օրբո.— Ո՞ւր, ի՞նչպէս... Բժիշկի մը կ'անչկեցէք... երթամ նայիմ... Թերեւս վիրաւորուեր է պարզապէս...

Զինուորը.— Ո՛չ, պարոն տեղակալ, գանկէն գնդակ մը անցեր է. թառուտքի մը մէջ գանուեցաւ...

Օրբո.— Զերբակալեցի՞ն մարդասպանը...

Զինուորը.— Կը փնտոեն անատոին մէջ... մարդ տեսած չեն...

Օրբո.— Պուրակին բոլոր ելքերուն վրայ պահապաններ դրէք... Շո՛ւա, շո՛ւա, հրացանազարկ ըրէք դուրս ելլել փորձողը... Խուսափիլ չի կրնար ան... Ո՞ւր է պարոն հրամանատարը... :

Յիսնապէսը.— Չեմ գիտեր, պարոն տեղակալ...

Քաղաքապէսը.— Հաւանօրէն իր սենեակն է, տանը միւս կողմը: Լսած ըլլալու չէ...

Օրբո.— Լուր տուէք անոր:

Քաղաքապէսը.— Ատիկա լաւ բան գուշակել չի տար...

Օրբո.— Մի՛ վախնաք... Պիտի չկրնայ փախիլ յանցաւորը. և երբ ձերբակալուի, օրինակ մ'ը պիտի դատնայ ուրիշներու, որոնց նմանօրինակ արարք մը կրկնելու փափաքը պիտի խափանուի... Ուրախ եմ սակայն այստեղ գտնուելուս...

Հո՛ս կեցէք ամենքդ ալ... Ո՛չ ոք զուրս ելլէ, պատասխանատու չեմ այլապէս որ և է բանի... Եզձրակչի՛ր քան շա՛տ ծանրակչի՛ր... (Դուրս կ'ելլէ.)

Բ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՆՈՅՆ ԲԵՄԸ

ՏԵՍԻՒԼ ԱՌԱՋԻՆ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ՏԵՂԱԿԱԼ ՕԹՅՕ, ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ՊԵՐԼԼԱ

Հրահանուսարը.— Պարո՞ն քաղաքապէս, տեղակալ Քարլ ֆօն Շառունպէրկ սպանուեցաւ. ձեր քով, ձեր կալուածին մէջ: Չեր վերակացուներէն մին ձերբակալուեցաւ ոճիրը գործուած վայրին մօտ: Պէտք է ենթադրել ուրեմն թէ անիկա է յանցաւորը: Յամենայն դէպս, մինչև հակափաստը, իրրե այդպիսին կը ձերբակալեմ ես զայն և այսքանը բաւական է: Պէտք է պատժել իրրե օրինակ ուրիշներուն, մեր կեանքին ապահովութիւնը կը պահանջէ ատիկա և այդ ապահովութեան հօգը կը գլէ կ'անցնի ամէն նկատողութիւն: Պատերազմի ժամանակ անմիջական պատիժը արդարագոյնն է: Արդ ձեր վերակացուն, հրացանազարկ պիտի ըլլայ ժամը ճիշտ եօթին, եթէ երբեք մինչև այդ պահը ինձ յանձնէք ձեր կարծիքով բուն յանցաւորը: Դո՞ք ինչ աղէկ զիտէք բարոյականը և արժանիքը ձեր մարդոց, ինչ լաւ կրնաք, ուստի, երեւան համը յանցաւորը: Կրնայի խստութեամբ զսպելու հրաման տալ: Իմ տեղս, ուրիշ մէկը քաղաքը կողոպուտի ու կրակի տօժած և իր բնակիչներուն մէկ երբորդը կամ կէսը սուրէ անցուցած պիտի ըլլար: Աւելի օրինաւոր պիտի ըլլար ատիկա: Հաւանելով տեղակալիս՝ Հիլմերի փափաքին, ես կը բաւականանամ միակ գոնով մը: Մի՛ վղջացնէք ինձի իմ անյիշաչարութիւնս և չափաւորութիւնս:

Քաղաքապէսը.— Ես կը կրկնեմ ինչ որ բո՛ւր զայն ձերբակալողներուն. բացարձակապէս անկախելի է որ իմ վերակացուն, ձերունի Գլօսը ըլլայ ոճիրը գործողը: Քառասուն

տարիէ աւելի է իմ ծառայութեանս մէջն է ան, և որուն համար կ'երաշխաւորեմ, ինչպէս՝ անձիս: Ամենէն քաղցրորայրոյ, ամենէն համբերող, ամենէն համակերպող և ամենէն անյն սո մարդն է որուն կարելի բոլոր պատահիլ: Եթէ երբեք զայն ձերակալեցիք անտառակին մէջ ուր տեղակալը սպանուեցաւ, պատճառը այն է որ այդ անտառակին մէջ տեղը կը գտնուի տնկանոց մը ուր ինքս զրկեցի զայն պատուաստելու համար վարդենիները: Իր միակ զէնքը պատուաստի գտնակն ու ոստածատ գործիքն էր: Տանը մէջ ո՛չ մէկ հրազէն կը գտնուի: Մնաց որ, համոզուած եմ թէ ամբողջ գործաւորներուս ու աշխատատեղերուս մէջ ձերունի Գլօսը միակն է թերեւս որ չի գիտեր հրացանի մը կամ ատրճանակի մը գործածութիւնը:

Հրանակասար.— Պարոն քաղաքապետ, դուք կ'երեւի նկատի չէք ունենար որ վիճաբանելով ձեր վերակացուն մասին, կ'ամբաստանէք ու կը դատապարտէք ինքզինքնիդ: Ձեմ վիճիր սակայն այդ մասին: Քննութիւնը ինձի չի վերաբերիր: Կարգադրեցէք ինչպէս որ կ'ուզէք, ըսածս ըսած է: Ինձի յանցաւոր մը պէտք է որ հրացանադարկ ըլլայ ժամը եօթին: Ձեր մարդոցմէ ձեր ցոյց տուածը պիտի ըլլայ ան: Եթէ մէկ ուրիշը ներկայացնէք ինձի, հրացանադարկ դո՛ւք պիտի ըլլաք: Մինչ այդ, հաճեցէք ինքզինքնիդ նկատել իբր բանտարկեալ ձեր տանը մէջ: Տունը չսկողութեան ներքև է ու փախուստի ամէն փորձ անխնայօրէն պիտի դապուի: Տուգանքին հաշիւը, զոր քաղաքը պատերազմական ծախքերու վճարումէն դուրս պիտի հատուցանէ վաղը կէս օրէն առաջ, պիտի իմացնեմ ձեզ ժամը չորսին:

(Ինքս կ'ելլէ.)

ՏԵՍԻՆ ԵՐԿՐՈՐԿ

ՆՈՅՆՔ՝ ԱՌԱՆՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Քարոսպետ.— Յիմար է... Ինչպէ՛ս, պէտք է եզերես ինքս մատնանշեմ յանցաւորը իմ մարդոցմէս, երբ գիտ՝ մ թէ նիւթապէս անկարելի է որ անոնց մէջ

գտնուի ան, և եթէ չյանձնեմ զայն այս գիշերէն առաջ, ինքզինքս է որ յանձնած պիտի ըլլամ մանապատիժը դործադրողներուն... Խոստովանէ որ հրամանատարը իր շափաւորութիւնով և անյիշարութեամբ բաւական չարաչօք սրմսեղուկ մըն է... Պիտի ուզէի որ գործս կոպիտ մեկուն հետ ըլլար, որ աջ ու ձախ հրացանադարկ կ'ընէ և կրակի կուտայ ու արիւնհեղութեան կը մատնէ ամէն ինչ, և որուն հանգէպ գոնէ ի՛նչ գիրք բռնելու կը գիտնաս շուտով...

Օրրօ.— Ի՛նչ հ'ուզէք, նման պարագայի մը իրեն համար այլապէս չարժիլ բացարձակապէս անկարելի է...

Պեղլս.— Օթթօ՛:

Օրրօ.— Բայց վերջապէս ճշարիտ է այս... Դուք կը տեսնէք որ մենք շրջապատուած ենք թշնամիներով ու դաւաճաններով, տաելութեան մէջ կը յողանք և կ'ապրինք շարունակական դարանակալութեան մը մէջ, թեյէ մը կախուած է մեր կեանքը, և ամէն վայրկեան մօնէ իւրաքանչիւր կ'սպառէ իր գլխուն գնդակ մը բնդունելու... Բընական է որ ինքզինքնիս պաշտպանէիք, երբ մեզի հետ այսպէս կը վարուին: Շատ արդար, շատ արածաբանական ու մտրկային կը թուի ինձ հրամանատարին որոշումը: Իրաւունք և նոյնիսկ պարտականութիւն ունի ան ամբողջը կոտորելու, կը գոհանայ մէկ զոհով բայց... Ձեք կրնար սակայն պահանջել որ նմանօրինակ ոճիր մը առանց պատիժի մնայ: Գործեր իս լինցած էր այն ատէն... Ասկէ զատ ձեզի համար հեշտ է յանցաւորը գտնելու: Ձեզ կը մնայ հաստատել զայն բնորոշող գէպեր: Անտառին մէջ իր ներկայ գտնուելու միակ իրողութիւնը իր դէմ իոխաւ ծանր մեղադրանքներ յանձնելու կը բերէ գօր ձեր բոլոր ջանքերը պիտի չկրնան խախտել: Թողէք գործերը կատարուին ու բնթանան բնականօրէն. մի՛ միջամտէք անոնց, և եթէ հրամանատարը կը սխալի՝ պատասխանատուն ըլլալ թող իր սխալին:

Քարոսպետ.— Ձեմ հասկնար քեզ, Օթթօ՛, կատարելապէս փոխած է քեզ պատերազմը: Դուն ինէ ազէկ կը ձանհնաս ձերունի Գլօսը: Գիտես որ ամբողջ գործաւորներուս մէջ գուցէ միակն է ան որ բացարձակապէս անընդու-

նակ է այս կարգի արարքի մը... Հող չէ, ուրիշ ո՛վ որ ըլլար կրնայի կասկածիլ, կրնայի ըսել ինքնիրենս. «Թեւեւ այգպէս է...» Պատերազմի ժամանակ չի գիտցուիր երբեք... Բայց Գլօսը... Ասիկա այնքան անկարելի է որքան եթէ հաստատելն թէ Պելլայի ֆնելիք փոքրիկը կրակած է... Ծանր մեղադրանք մըն է այս... Ինչպէս կը համարձակիս ըսել ինձի... Դուն գիտես թէ ի՞նչու համար այդ խեղճ մարդը անկանոց գացեր էր... Ես ինքս հոն զրկեցի զայն, երբ եկած էր ինչ հրահանգներ ստանալու, անտուն ժամը վեցին: Եթէ չըսեմ ինչ որ անհրաժեշտ է ասպացուցանելու համար իր անմեղութիւնը, այն ատեն ես հրամայած պիտի ըլլայի իր մահապատիժը գործադրողներուն...

Օրբո.— Իսկ եթէ ասպացուցանէք իր անմեղութիւնը, դուք ինքզինքնիդ դրած պիտի ըլլաք մահապատիժը գործադրողներուն առջև...

Քաղաքացեալ.— Ինչ կ'ուզէ ըլլայ, կը նախընտրեմ ասիկա... Բայց անկարելի բան է որ գործը հող հասնի...

Օրբո.— Պիտի չհասցնենք հող, եթէ ուզէք... Դեռ ժամանակ ունինք: Մինչև գիշեր հաւանորէն երեւան ելլէ բուն յանցաւորը:

Քաղաքացեալ.— Բուն յանցաւորը... Գլխէ՞ք ուր պէտք է փնտռել զայն... Չեք զինուորներուն մէջ: Անոնցմէ մէկն է հաւանաբար որ առիթը գտած է ազատելու համար զինքը խոչտանգող պետէ մը: Դուն ինքզինքս հրամանատարին զալէն առաջ թէ՛ տեղակայ Ֆոն Շառունպէրի անտանելի գեղջուկ ազնուական մըն էր զոր կ'արհամարհէին և կ'ատէին ամենքն ալ...

Օրբո.— Կարելի է, և ո՛չ մէկ կերպով զարմանալի պիտի չթուէր ինձ ասիկա... Արդէն ուրիշ գուշոյի մը մէջ կ'երեւի հրաշքով ճողոպրած է նմանօրինակ մահափորձէ մը: Սակայն ինզիբը մարած են: Շատ հաւանական է այդ, բայց ինչիբը ասպացուցանելու վրայ է, ինչ որ դիւրին գործ չէ... Ամէն պարագայի տակ մեր կողմէն ես ինքս պիտի հարցաքննեմ, հարցաքննեցէք դուք ալ ձեր կողմէն Գլօսը, դուք կարենայ կարգ մը օգտակար ցուցմունքներ ընել...

Քաղաքացեալ.— Շա՛տ բարի, մեծ բան մը չեմ սպասեր բայց ասկէ, խեղճ մարդը իսկապէս բան մը չի գիտեր, այլապէս պիտի խոստովանէր իր գիտցածը... Բայց խօսքը մէջերնիս, կը հաւատամ որ հրամանատարը լրջօրէն խօսեցաւ և թէ իրապէս նպատակ ունի՞ զիս կործանելու իր զարհուրելի երկայնաբանութեամբ՝ մահուան զատապարտելով անմեղ մարդու մը տեղ զոր կը մերժեմ յանձնել...

Օրբո.— Մե՛ խաբէք ինքզինքնիդ, փրկութիւնը այդ կողմէն պէտք չէ փնտռենք: Եթէ ան իմ ճանչցած մարդս է, երբե՛ք չի շեղիր իր օրոշումէն: Այդ կողմէն յոյս չկայ. մեւ թուր կողմերէս շատ մը յոյսեր կան սակայն: Հետամուտ ըլլանք ամենքս ալ. դուք նախ հարցաքննեցէք ձեր Գլօսը, ես ալ կը տեսնեմ իմ՝ մարդիկս:

Պեղա.— Իսկ ես, կրնամ դուրս ելլել...

Օրբո.— Պատճառ...

Պեղա.— Կը հասկնաս անուշտ, չեմ կրնար հանգարտօրէն անկիւնս նստիլ, երբ վտանգի մէջ է հօրս կեանքը... Քաղաք պիտի լջնեմ մարդիկ տեսնելու, խօսելու, հարցաքննելու, ընելու համար բան մը վերջապէս... Անկարելի է որ թուր ջանքերը միացած...

Օրբո.— Շա՛տ լաւ, եկու՛ր հետս արտօնութիւն ստանամ...

Քաղաքացեալ.— Հո՞ր է Գլօսը:

Օրբո.— Ան ձերբակալուած է և բանաարկուած, կը զրկեմ ձեզի հիմա...

(Դուրս կ'ելլէ Պելլայի նետ.)

Քարտուղար.— Ես այ ձեզ առանձինն թողում, պարոն քաղաքացեալ... երթամ տեսնել յաղաքագետարանի պաշտօնեաներն ու խորհրդականները, թերեւս անոնց կողմէ դիմում մը և իրենց միջամտութիւնը...

Քաղաքացեալ.— Գնա՛, բարի Բիէոս... (Կը սեղմե անոր ձեռքը.) Տխուր վայրկեաններ կան... Բայց անաւասիկ Գլօսը, առանձին թող զիս...

(Դուրս կ'ելլէ քարտուղարը: Ներս կը մտնէ Գլօս՝ օրբունքը նեղուած եւ զգեսները պատռած:)

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԿ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ԳԼՕՍ

Գլոս.— Բարի՛ լոյս, պարո՛ն քաղաքայետ...
Քաղաքայետ.— Դժճն ես, իմ բարի Գլոսս, բայց ի՛նչ
ըրին քեզի... կ'արիւնի բերանդ և ճակատդ...
Գլոս.— Մեծ բան մը չէ պատահածը, պարոն քաղաքա-
պետ... քիչ մը ցոցեցին զիս, որովհետև անմիջապէս չկարո-
ղացայ հասկնալ թէ ի՛նչ կ'ուզէին ինէ, բայց մեծ բան մը չէ
պատահածը... բարեբախտաբար հին շապիկ մը հագած էի և
թիւ 3 տարաստ...
Քաղաքայետ.— Գիտե՞ս թէ ինչու համար կը մեղադրեն
քեզ:
Գլոս.— Այո՛, պարո՛ն քաղաքայետ, սկիզբը չէի հաս-
կընար, բայց բացատրեց ինձի պարոն Օթթօն...
Քաղաքայետ.— Ահաւասիկ քոռաստուն տարիէ աւելի
է միասին կ'աշխատինք, իմ ձերուկ Գլոսս, և իրարու մե-
ղադրելիք ոչինչ ունինք, կը վստահի՞ս վրաս...
Գլոս.— Այո՛, պարոն քաղաքայետ:
Քաղաքայետ.— Ըսէ ինձ ուրեմն, ինչ որ գիտես, ի՞նչ
առանց վախնալու, կը խոստանամ քեզ թէ ամէն ինչ մեր
մէջ պիտի մնայ:
Գլոս.— Մեծ բան մը չեմ գիտեր, պարոն քաղաքա-
պետ: Տնկանոցն էի, ուր դրկեցիք զիս այս առտու. վար-
դենիները մաքրելու վրայ էի... Բօլ-Ներոնեան վարդերը
մանաւանդ մաքրուելու շատ պէտք ունէին, պարոն քաղա-
քայետ, որոնց ճիւղերը ահա այսպէս բարձրացեր էին...
Իսկ Մարկոզոններն ու Նիլերը ժանգոտիլ կ'սկսին, պարոն
քաղաքայետ...
Քաղաքայետ.— Ժանգոտիլ... ասիկա գարմանալի է
երկու օրէ ի վեր բան մը չէի նշմարած: Մժմբաքրիթթօլ կը
գտնուի՞ դեռ մեր մօտ...
Գլոս.— Երկու երեք լիպրա, պարոն քաղաքայետ:
Քաղաքայետ.— Քիչ է... ինչ որ է, վաղը երթամ տես-
նեմ մէյ մը... Իսկ յետոյ ի՛նչ պատահեցաւ:

Գլոս.— Յետոյ, պարոն քաղաքայետ, հրացանի ձայն
մը լսեցի...
Քաղաքայետ.— Ո՞ր կողմէն: Ո՞րքան հեռաւորութենէ...
Գլոս.— Ո՛չ շատ հեռու, պարոն քաղաքայետ... Աշ-
խատած տեղէս թերեւս քառասուն կամ յիսուն մեթր...
Քաղաքայետ.— Յետո՞յ...
Գլոս.— Յետոյ, պարոն քաղաքայետ, աշխատանքս կը
շարունակէի, ըսելով ինքնիրենս. պատերազմի ժամանակ
աւելի կամ նուազ հարուած մը պատճառ մը չէր որ լքէի
վարդենիներս: Նոյն պահուն լսեցի աղաղակներ, անկանոցէն
դուրս ելայ տեսնելու համար թէ ինչ կը պատահէր, գերման
զինուորներ տեսան զիս, յարձակեցան վրաս, հրմտկեցին
և բռնեցքի հարուածներ իջեցուցին ինձի, պտալով. karout,
karout (*) տուն տարին, ուր պարոն Օթթօն զիս աղատեց
և սերմնոցին մէջ՝ փականքի տակ դրաւ:
Քաղաքայետ.— Հարուածէն վերջ չըջակաները ոչ ոք
չտեսար. մարդ չփախաւ անտառը, բան մը չլսեցի՞ր, բան
մը չնշմարեցի՞ր:
Գլոս.— Գիտէք, պարոն քաղաքայետ, որ խիստ թան-
ձրը ցանց մը կը գտնուի տնկանոցին շուրջը այս պատճառով
ոչինչ կը տեսնուի անտառին մէջ անցած դարձածէն:
Քաղաքայետ.— Իսկ չե՞ս կասկածիք մեր գործաւորնե-
րէն մէկուն վրայ. չե՞ս տեսած մէկը որուն գլուխը տաքցած
և մեզ վտանգող խօսքեր բրած ըլլար... Անգամ մը ևս կը
խոստանամ քեզ թէ բացարձակապէս մեր մէջը պիտի մնան այս
խօսքերը...
Գլոս.— Երիտասարդները մեկնած են, պարոն քաղա-
քայետ, տաք գլուխները գաւեր են միանալու բանակին...
Հոս կը մնան մեզ նման ձերուները, որոնք լաւ գիտեն թէ
Աստուծոյ կամքին հակառակ բան մը չի կրնար տեղի ունենալ
և թէ բռնութիւնը դժբախտութիւն յառաջ կը բերէ...
Քաղաքայետ.— Իսկ երկրին մէջ, քաղաքը՝ չե՞ս ճանչ-
նար վատախորհուրդ մէկը, որ կարողացած ըլլայ ընել այս
բանը...
(*) Գործդ բուրդ է, գործդ բուրդ է

Գլոս.— Ատիկա ամենէն դժուարինն է, պարոն քա-
ղաքապետ: Չուր տեղը փնտռեցի, երիտասարդներու մեկնելէն
ի վեր ոչ ոք չեմ տեսներ...

Քաղաքապետ.— Դուն հաւատացեալ ե ջերմեանս մէկն
ես, իմ բարի Գլոսս, ես չեի որ մեղադրէի պիտի ատիկա քե-
զի... Կ'երդնու՞ն ուրիմն ինձ, թէ ինչ որ ըսիր ճշմամտու-
թիւնն իսկ է, թէ բան մը չես ծածկեր ինչ:

Գլոս.— Կ'երդնու՞մ, պարոն քաղաքապետ, իմ յաւի-
տենական փրկութեանս վրայ...

Քաղաքապետ.— Կը հաւատամ քեզ, իմ ծերուկ Գլոսս,
ե պէտք չունիմ այդ երգումին, բայց պատճառը այն է որ
այս բոլորը չարազանց կարեւոր են ինձի համար, անսոցմէ
կախուած է վասն զի կեանքս...

Գլոս.— Ձեր կեանքը... Բայց ինչպէ՞ս, պարոն քաղա-
քապետ...

Քաղաքապետ.— Այո, գիտես անշուշտ որ եթէ յայտարա-
րեմ թէ անմեղ ես դուն ե եթէ յանցաւորը չգտնեմ՝ քու
տեղը, այս գիշեր ես ինքս է որ հրացանի պիտի բռնուիմ...

Գլոս.— Դո՞ւք, պարոն քաղաքապետ... Ինչո՞ւ հա-
մար... բայց դուք բան մը ըրած չունիք... Կարելի բան չէ,
այսպիսի բան մը լսուած չէ երբեք...

Քաղաքապետ.— Բայց այո՛, իմ խեղճ Գլոսս, ինչ որ
եղաւ Անբշոյի մէջ, ինչ որ կ'ըլլայ ամէն կողմ՝ պիտի տեղի
ունենայ նաե հոս... Օթթօ ինք ալ ըսաւ թէ ոչինչ պիտի
կրնայ արգիլել զայն...

Գլոս.— Անկարելի է. պարոն քաղաքապետ, չարազանց
անբար պիտի ըլլար ատիկա: Յանցաւորը պիտի գտնուի
ե ան երբ իմանայ պիտի ամչնայ ե պիտի դայ իմացնելու իր
յանցանքը... Եւ կամ դուք կրնաք փախչիլ, Օթթօն կ'օգնէ
ձեզ... բան մը պիտի ըլլայ, ես ապահով եմ որ Աստուած
պիտի չթող տայ սր...

Քաղաքապետ.— Աստուած շատ ուրիշ բաներ թող կու
տայ, խեղճ Գլոսս, ամէն ինչ թող կու տայ այսօր... Պիտի
մեռնիմ ես, ահաւասիկ եղածը, բայց մենք կրնանք յարգել
զիրար ուրախութեամբ, եթէ աւելի չարազէտ բան մը չպա-

տահի... Ինձի պէս դուն ալ գիտես որ փախուստը անկա-
քելի է: Օթթօն կրնայ առնապէս նպաստել իմ փախուստիս,
բայց այն ժամանակ ինք հրացանազարկ պիտի ըլլայ իմ
անդս, ինչ որ ո՛չ մէկ կերպով նոյնպէս արդար պիտի չըլ-
լար... Բայց ամէն ինչ կորսուած չէ: Այս բոպէիս Օթթօն
հարցաքննութիւն մը կը կատարէ իր զինուորներուն մօտ,
թերեւս արդիւնք մը ունենայ ատիկա... Դուն ալ քու կող-
մէդ կը հաւաքես պարտիզականները, կը խօսիս իրենց: Դուն
անոնց վրայ մեծ ազդեցութիւն մը ունիս, կը լսեն քեզ:
Կը պարզես անոնց կացութիւնը ինչպէս որ է, եթէ անոնցմէ
մէկը կը ճանչնայ յանցաւորը՝ կը կարգադրէք ձեր մէջ...

Չեմ պահանջեր որ զայն յանձնեն... Աստի չեմ խառնուիր...
Ինչ որ պէտք է ընել ա՛լ իրենք գիտեն...

Գլոս.— Պիտի խօսիմ, պարոն քաղաքապետ, ե ապա-
հով եղէք որ եթէ յանցաւորը անոնց մէջ գտնուի՝ պիտի
հատուցանէ...

Քաղաքապետ.— Հաւաքէ զանոնք արմաւենիներու ջեր-
մանօրը, ստիպողական աշխատանքի մը պատրուակով, իբրե
թէ դարմանելու համար այս իրիկուան եղած վնասները: Ես
կը խնդրեմ Օթթօյէն որ թողու ազատորէն ձեզ երթեակե-
լու... Ճիշտ ինքը ահա...

(Ներս կը մտնէ Օթթօ.)

ՏԵՍԻԼ ԶՈՐՐՈՐԿ

ՆՈՅՆՔ, ՕԹԹՕ

Քաղաքապետ.— Օթթօ՛, ես հարցաքննեցի Գլոսը, ինչ-
պէս որ ապահով էի արդէն, անիկա անմեղ է քեզի ե ինձի
պէս, ե ինչպէս որ կ'անխատեսած էի՝ ո՛չ մէկ տեղեկու-
թիւն կրցաւ տալ ինձ: Կրնա՞ս ազատորէն անոր երթեակե-
լուն պատասխանատուութիւնը ստանձնել, որպէս զի կա-
րողանայ քննութիւն մը բանալ պարտիզականներու ե գոր-
ծաւորներու մօտ՝ ինչ որ յանցաւորը երեւան հանելու ծա-
ռայէ թերեւս...

Օթթօ.— Կատարելապէս. ես լիուրի վատահուստիւն ու-
նիմ՝ իր վրայ: Հետեւէ՛ ինձ, Գլոս, երթամ անհրաժեշտ
հրամանը տալ:

(Դուրս կ'ելլէ Գլոսին հետ.)

Տ Ե Ս Ի Լ Հ Ի Ն Պ Ն Բ Ո Ր Վ

Ք Ա Ղ Ա Ք Ա Պ Ե Տ Ը, Օ Թ Թ Օ

Առանձինն մնացած՝ փաղափայտեր կը հանկ իր ժամա-
ցոյցը եւ կը դիտէ պահպանակի ժամացոյցը:

Քաղաքացիները.— Ժամը երեքն է... Աւելորդ ժամանակ
չունինք կորսնցնելու... (Ներս կը մտնէ Օթթօս.) Է՛հ, նայինք,
ինչ գտար քու կողմէդ...

Օթթօ.— Ես նուազ մտատանջ եմ, բայց ամէն ինչ
ձեռնէ կախում ունի: Ահաւասիկ նախ և առաջ արդիւնքը
բժիշկ Վան Քասէլի բրած հարեւանցի դիագնոսթիկան: Հաս-
տատած է որ գնդակը ծոծրակէն մտած ուղեղէն անցած և
ձակտէն դուրս ելած է: Գնդակը չգտնուեցաւ: Պատերազմա-
կան զէնքի մը կազապարը ունեցած ըլլալ կը թուի ան...

Քաղաքացիները.— Արդէն ատիկա ալ բան մըն է, քանի
որ որսի հրացան մը չըլլալը կ'ապացուցանէ...

Օթթօ.— Այո՛, բայց ասրճանակի մը գնդակն է դուցէ...
Ամէն պարագայի, մերիններէն մէկուն ոճիր գործած ըլլալը
հաստատել անկարելի կը թուի ինձ: Հրացանի հարուածը ար-
ձակուած ատեն այստեղ հարիւր յիսուն հոգի և երկուտաս-
նեակէ մը աւելի ձիաւոր զինուոր ունէինք: Զինուորները
զէնքերու խուրձ մը կազմած էին հրապարակին վրայ,
ուրկէ չհեռացան երբեք: Զիաւոր զինուորները — ի բաց առ-
եալ իրենցմէ երկուքը որ պատգամաբեր էին տանը առջև—
իրենց ձիերը կը դարձանէին Լիզոն պանդոկին ախոռա-
տան մէջ: Կը կասկածիմ զինեալ վեց հոգիի վրայ, որոնք
խոհանոցին ետեւի կողմը՝ փոքրիկ դաւիթին մէջ էին...
հարուածին պահուն հասնողները անոնք են... Իրենցմէ մէկը
պէտք է պարտէզին և անտառին մէջ թափառած ըլլայ...
Կրնայ ըլլալ, բայց յայտնի է որ իր ընկերներէն ո՛չ
մէկը պիտի մատնէ գայն, որովհետև տեղակալէն ամէնքն
ալ դժգոհ էին... Ես անձամբ քննեցի խնդրոյ առարկայ վեց
զինուորներուն զէնքերը, այս առաւուրնէ ի վեր զէնք գոր-
ծածած ըլլալնին չերեւիր անոնց փողերը, արդարև փայլուն

և իւրտած են, զինագործին ձեռքէն ելած ըլլային կար-
ծես...

Քաղաքացիները.— Հրացանի փողին մէջ երկաթի ձողիկ
մը անցընել դիւրին է...

Օթթօ.— Ճշմարիտ է. բայց խոստովանինք որ եթէ չկա-
րողանանք հրամանատարին տանիլ շօշափելի և անհերքելի
ապացոյց մը, ան պիտի չընդունի երբեք թէ հարուածը իր
մարդոցմէ մէկուն կողմէ արձակուած է... Երբ յայտնեցի իմ
կասկածներս, կարծես պիտի խեղդէր զիս, սկսաւ պոռչտալ
թէ ես ուրացող մըն եմ, թէ կը մտածէի անպատուել պաշ-
տօնակից մը որուն կը նախանձէի, թէ կ'ամպատուէի ամբողջ
գերման բանակը որուն արժանի չէի երբեք մաս կազմե-
լու... Հարկադրուեցայ շուտով տեղի տալ և սպանովցնել
թէ կասկածներս ո՛չ մէկ բանի վրայ կը հիմնուէին, այլա-
պէս ամէնքս ալ կորսուած էինք...

Քաղաքացիները.— Այնպէս որ յուսալու ո՛չ մէկ բան կայ
այդ կողմէն...

Օթթօ.— Կը վախնամ այդ մասին...

Քաղաքացիները.— Դուռ մը եւս կը գոցուի անա. տեսա՞ք
վերստին հրամանատարը:

Օթթօ.— Տեսայ, վրաս աւելի նպաստաւոր տպաւորու-
թիւն մը թողուց. բայց ամէն ինչ կրկին ձեզմէ կախում պի-
տի ունենայ... Ահաւասիկ նախ ինձի տուած յայտարարու-
թիւն մը, որուն ներքև պէտք է ստորագրէք: Տպագրու ծ
է արդէն ու քաղաքին պատերուն վրայ պիտի փակցուի:

Քաղաքացիները.— Տեսնեմ այդ յայտարարութիւնը:

Օթթօ.— Ահաւասիկ. (Կարդալով) «Անտրակիւի մահա-
փորձ մը կատարուած է գերման բանակին պետերէն մէկուն
անձին դէմ, եթէ յանցաւորը այս երեկոյ ժամը եօթնէն
առաջ չյանձնուի, որպէս պատասխանատու, Սթիլմոնտի քա-
ղաքապետը հրացանազարկ պիտի ըլլայ վերոյիշեալ ժամուն:
Եթէ ուրիշ մահափորձ մը կատարուի, աւարի և կրակի պի-
տի արուի քաղաքը և արու բնակչութեան տասներորդը
սուրէ պիտի անցուի:»

Քաղաքացիները.— Եւ կ'ուզէ որ ստորագրե՞մ ասիկա...

Օրքո.— Անհրաժեշտ է... մնաց որ հաշուուած է ձեր համամտութիւնը, որովհետեւ վարը—թերթին եղերքը—կը տեսնուի ձեր ստորագրութիւնը...

Քաղաքացիներ.— Այն ատեն պէտք չկայ ինձմէ ստորագրութիւն պահանջելու...

Օրքո.— Աւելի ուղիղ և աւելի օրինաւոր է ատիկա...

Քաղաքացիներ.— Իսկ եթէ մերժեմ...

Օրքո.— Բան չէք շահիր, ան սկսածը պիտի շարունակէ և պիտի չներէ ձեր մերժումը...

Քաղաքացիներ.— Ի՞նչ կրնայ ընել զիս հրացանի բըռնել տալէ աւելի...

Օրքո.— Մինակ ձեզ չէ որ կրնայ հրացանի բռնել տալ...

Քաղաքացիներ.— Իբաւ է... Եւ յետոյ միայն իմ դատապարտութիւնս է որ կ'ստորագրեմ և ո՛չ ոքի անիրաւութիւն չեմ ըներ... (Vusnorագրե) վերջացաւ ահաւասիկ... Բայց թերեւս կարելի էր քիչ մը բարեփոխել շարագրութիւնը...

Օրքո.— Չգուշացէ՛ք անոր դողչելէ... ան համոզուած է թէ անառարկելի բան մըն է ատիկա:

Քաղաքացիներ.— Խեղճ Օթթօս, կարծեմ ուրիշ բան չմնաց ինձ, բայց եթէ պատրաստել կտակս... Պատրաստ է ան սակայն, կ'ուզէի վերստին տեսնել բայց, սրբագրելու համար կարգ մը տրամադրութիւններ...

Օրքո.— Մի՛ խօսիք այդպէս, մի՛ տկարանաք, ձեզ ատկէ ազատելու դեռ շատ հաւանականութիւններ կան...

Քաղաքացիներ.— Ո՛ր, ես չեմ տեսներ բնա...

Օրքո.— Նախ որ, հրամանատարը բացարձակապէս համոզուած է որ Գլօսը արձակած է հարուածը, չետեսարար կարող է ան, ինչպէս ձեզ, միեւնոյն ատեն և հրացանի բռնել տալ զայն, եթէ յամտիք յայտարարել անոր անմեղութիւնը: Անիկա կը կարծէ թէ դուք կը խորհիք, ամէն գնով, ազատել Գլօսը իրեն արժանի պատիժէն: Իրականին մէջ, նըշմարած եմ որ, անիկա չի փափաքիր բնաւ հրացանի բռնել տալ ձեզ: Ո՛ր մէկ ատելութիւն ունի ձեր դէմը:

Քաղաքացիներ.— Շա՛տ բարի է...

Օրքո.— Բայց ամէն գնով իրեն համար օրինակ ծուռ-

յելիք մէկը պէտք է. այդ կէտին վրայ անդրդուելի է ան. ու ես պիտի չկրնայի մեղադրել զայն: Հասկցած եմ որ ի հարկին ձեզմէ Գլօսին յանցապարտութիւնը հաստատելէն աւելի բան մը պիտի չպահանջէր անիկա... կը բաւէ որ հանդարտ մնայիք դուք և չաղմկէիք ու չյայտարարէիք անոր անմեղութիւնը... Չեղի ուրիշ բան չի մնար, բայց եթէ անգիտանալ անցած դարձածը...

Քաղաքացիներ.— Օ՛ր... Իսկ դո՛ւն, ի՞նչ պիտի ընէիր իմ տեղս:

Օրքո.— Պիտի չվարանէի... Եւ յետոյ երկու անմեղներ կան այստեղ, ինչո՞ւ համար դուք ըլլայիք միակ զոհուողը, երբ երկուքէն ամենէն անմեղը դուք էք անհերքելիօրէն: Պատերազմի մէջ ենք, բախտաւորութիւններ ու ձախորդութիւններ կան, որ ո՛չ մէկ աննշուածիւն ունին կեանքին հետ: Անոնք որոնց վրայ կ'իյնայ դժբախտութիւն մը՝ պէտք է ենթարկուին անոր: Միւսները պատասխանատու չեն անարդարութեան մը որուն մէջ ո՛չ մէկ մասնակցութիւն ունեցած են, որուն համար անպատասխանատու են, որքան խորտակւող կամուրջ մը կամ աշտարակ մը՝ իրենց վերագրուած անարդարութեան...

Քաղաքացիներ.— Այդ բոլորը չափազանց նուրբ են ինձի համար: Ես միայն մէկ բան կը տեսնեմ և կը հասկնամ. Գլօսը անմեղ է: Եթէ չհաստատեմ այս բարձրադաղակ՝ նո՛յն իսկ քու հրամանատարիդ կամքովը, լուութիւնս համարժէք կը դառնայ բացայայտ դատապարտութեան մը, և փրկելու համար կեանքս՝ ես իմ ձեռքով հրած կ'ըլլամ Գլօսը մահապատիժը գործարդողներուն առջեւը—այն որուն կը ճանչնամ անմեղութիւնը: Այս արարքը գերմաներէնի մէջ ունի՞ անուն մը...

Օրքո.— Չէք ուզեր հասկնալ զիս: Ամէն կերպով, ձեր անտակէտին վրայ կանգնած, անարդարութիւն մը գործարդուի պիտի: Խնդիր է գիտնալ թէ ձեզմէ ո՞վ—դուք թէ Գլօսը—պէտք է զոհուի: Ինչո՞ւ համար դուք պիտի մեռնիք և ո՛չ ան...

Քաղաքացիներ.— Բայց ինչո՞ւ համար անիկա պիտի ըլլայ մեռնողը և ո՛չ ես...

Օրբո.— Որովհետև ճակատագիրը այդպէս անօրինած է. զիպուճօճը, բախտը ինչ որ կ'ուզէք վերջապէս... Անոր համարառուն չէք դուք և ո՛չ մէկ պատճառ կայ գրեթէ Նիսոսի նման աղաղակելու.

« Ե՛ս եմ, ե՛ս եմ բրեք ափկա, քողե՛ք մեռնիմ անոր սեղը. » վսեմ բան մըն է ատիկա թատրոնին մէջ և ապաժամ հերոսութիւն՝ որ արժէքէ զուրկ է հոս...

Քաղաքացեալ.— Արդարև կարենալ ազատելու համար Գլօսը եթէ երթայի բաւ հրամանատարին, « Բնաւ մի՛ փընտըռէք, ես է որ սպանեցի տեղակալը », պիտի ընէի, ինչպէս կ'ըսես, ապաժամ հերոսութիւն մը, իսկ այդ հերոսութիւնը վե՛ր է իմ կարողութենէս... Հերոսի ոչինչ ունիմ, խեղճ պատուաւոր մարդ մըն եմ ես սոսկ, քաղքին միւս մարդերուն նման. կը վախնամ մահէն և կեանքին կապուած եմ այնքան՝ որքան որ և է մէկը—ու թերեւս աւելի քան մէկ ուրիշը— որովհետև մինչև այսօր իմ կեանքս եղաւ աւելի երջանիկ որուն ես արժանի չէի... պիտի ուզէի մեռնիլ կարելի եղածին չափ խաղաղօրէն, բայց անբասիր մահով մը... Դուն ի դուր կ'ըսես, թէ հակառակ անսեղ ըլլալուն, պէտք է մեռնի Գլօսը, այդպէս անօրինած է ճակատագիրը որովհետև, թէ ես պատասխանատու չեմ ատոր... Բայց իմ ալ ճակատագիրս այդպէս անօրինուած է... Եթէ չարաղէտ զիպուճօճը ուզեց որ ոճրին վայրը գտնուի անիկա, նմանօրինակ և համազօր զիպուճօճ մը եւս կ'ուզէ որ ե՛ս գտնուիմ ահաւոր վտանգի մը և պատասխանատուութեան մը պահուն այս քաղաքին գլուխը... Մեր դրութիւնը նո՛յնն է բացարձակապէս՝ անբախտութեան և արդարացումի տեսակէտէն, զոր կ'որոնես ճակատագրին մէջ... Եթէ Գլօսը իր ձեռքերուն մէջ ունենար իմ ունեցած իշխանութիւնս, եթէ իմ ճակատագիրս ու կեանքս կախուած ըլլար իր միակ վկայութենէն, և եթէ, իմ անմեղութիւնս ճանչնալով յանցաւոր նկատէր զիս, դուն գայն պիտի համարէիր հրէշ մը և ամենէն գարշելի վախկոտը աշխարհիս. ուրեմն, ան պիտի ընէր ճիշտ այն ինչ որ կ'ուզես որ ընեմ ես... Ինք և ես—երկուքս ալ—նշմարուած են նոյն կէտէն, նո՛յն ձախորդ պարագաներէն, ու մեր նսենները

համանման են, բայց դուն կ'ուզես զիս դրդել որ խարդախեմ ու օգտուիմ անարդար առաւելութիւններէ, ի վրաս անպաշտպան, աղնիւ մարդու մը որ վստահութիւն ունի իմ վրաս... Պիտի ուզէի ինքզինքս համոզել քու ըսածներովդ, սակայն կարելի բան չէ, ու չեմ ըմբռնեիր թէ ինչպէս չեմ հասկնար վերջապէս ասիկա...

Օրբո.— Թո՛ղ այդպէս ըլլալ, չվիճինք ա՛լ, որովհետև չեմ ուզեր ո և է բան հասկնալ... Ընդունինք որ նոյնը ըլլայ կացութիւնը, բայց ընտրութիւն մը ընել՝արկ է քանի որ երկու կեանքերու միջև, կշիռքին մէջ պիտի դնէ՛ք ձերը՝ օգտակար ու անհրաժեշտ ամենուն, խեղճ ողորմելի մը կեանքին հետ, որ ազգական չունի, զաւակ չունի, որուն մասին ո՛չ ոք պիտի ցաւի, որ ո՛չ մէկ ծառայութիւն կը մատուցանէ և որ քիչ ատենէն բոն դառնայ պիտի ամենուն...

Քաղաքացեալ.— Իմ ձերուկ Գլօսիս կիանքը իմինս կ'արժէ և եթէ աղնիւ ու սուրբ մարդը չըլլար իսկ անիկա, այլ վերջին թշուառականը՝ նո՛յնը պիտի ըլլար իմ խօսքս: Հոս հարցը կեանքի մը օգտակարութեան և արժէքին գնահատութեան վրայ չէ, այլ զիսնայու մէջ՝ թէ այդպէս ըլլար կամ ոչ՝ կ'ուզե՞մ անպատուել իմ գոյութիւնս:

Օրբո.— Չեմ հասկնար, իմաստուն, ողջամիտ և բարեխորհուրդ մարդը որ ինձ պատիւը ըրած է կնութեան տալու իր դուստրը...

Քաղաքացեալ.— Իսկ ես, չեմ հասկնար մարդը որուն դուստրս տուի...

Օրբո.— Ես աւելի արդար և բանական պիտի ըլլամ քան դուք, ես պիտի չհրաժարիմ, հակառակ ձեր կամքին, ձեզ ազատելու յոյսէն: Խորհրդածելու ժամանակ ունիք. դեռ կրեք ժամէ աւելի ատեն կը մնայ ձեզ, պիտի աշխատիմ արտօնութիւն ստանալ որ մինչև վերջին վայրկեանը ընտրութիւն մը ընել թողուն ձեզ...

Քաղաքացեալ.— Իմ ընտրութիւնս կատարուած է: Որքան աւելի մտածեմ, այնքան աւելի յստակօրէն պիտի տեսնեմ ու ինձի համար անկարելի է ընել ուրիշ բան մը քան այն զոր պիտի ընէր որ և է պատուաւոր մարդ իմ տեղս...

(Ներս կը մտնէ Գլոս.) Ահաւասիկ իմ բարի Գլոսս որ լուրեր կը բերէ, որոնք այս բոլոր վիճաբանութիւնները անօգուտ դարձնեն թերեւս.— վիճաբանութիւններ որ ոչինչի կը յանգին... է՛ն, նայինք Գլոս, ի՞նչ հասկցար...

ՏՅՄԻՆ ԱՆՅՅԵՐՈՐԴ

Ն Ո Յ Ն Ք Գ Լ Օ Ս

Գլոս.— Ահաւասիկ, պարոն քաղաքապետ... հաւաքեցի ուրեմն պարտիղպանները արմաւենիներու շերմանոցին մէջ... Ամբողջն ալ ներկայ էին, ձերուկ Տէկոսթէէն զատ, որ հիւտոնդ էր, և երիտասարդներէն՝ որոնք մեկնած են տասնը հինգ օրէ ի վեր, խօսեցայ անոնց անցած դարձածին և ըլլալիքին մասին... Անոնք հասկցան... Զարմացան... Իսկ ես կատարելապէս նշմարեցի որ անոնք բանէ մը տեղեկութիւն չունէին և չէին կրնար բան մը ընել: Ամենուն ալ աչքերուն մէջ արցունքներ կային, պարոն քաղաքապետ, և ամենուն ալ սրտերուն մէջ բան մը զոր չեմ կրնար ըսել պարոն Օթթոյի ներկայութեան...

Քաղաքապետ.— Ապահով էի այդ մասին...

Գլոս.— Այժմ, պարոն քաղաքապետ, թոյլ կու տա՞ք ինձ ձեզ բան մը ըսելու: Պիտի ըսեմ պարոն Օթթոյի ներկայութեան, մեզ ս չընէր որովհետև՝ եթէ պարոն հրամանատարին իմաց տայ իսկ...

Քաղաքապետ.— Ի՞նչ է, իմ բարի՛ Գլոսս...

Գլոս.— Ահաւասիկ, պարոն քաղաքապետ: Խորհեցայ որ, ես ձերունի մըն եմ, յառաջիկայ ամսոյն վերջը վաթսուն և երեք տարեկան պիտի ըլլամ... Կինս մեռած է, զաւակ չունիմ, պարոն քաղաքապետ: Եթէ տուն չվերադառնամ ինձ ո՛չ ոք կ'սպասէ այս գիշեր... շիւանդութիւններ ունիմ որ կը նեղեն զիս, ու կեանքս, որ գրեթէ լմնցած է, մեծ բան մը չարժեր, պարոն քաղաքապետ... Այսպէս ըսի, ահա՛ ինքնիրենս, պարոն քաղաքապետ. «Ծերուկ

Գլոս, քանի որ յանկարծակի բռնուեցար սպանուած տեղաւախին մօտ, աւելի լաւ պիտի ըլլայ թերեւս որ չըսես թէ ես չսպանեցի զայն...»

Օթթո.— Կ'ընդունի՞ս ուրեմն, թէ դուն սպանեցիր զայն...

Գլոս.— Ո՛չ, պարոն Օթթօ, չեմ կրնար ընդունիլ որ ես սպանեցի, քանի որ չեմ ըրած այդ բանը... Ինձի կը մնայ լուել երբ մեղադրելու ըլլան զիս վերստին, և կամ պիտի խնդրեմ պարոն հրամանատարէն որ զիս հրացանազարկ ընել տայ պարոն քաղաքապետին տեղը: Պարոն քաղաքապետին՝ կեանքը օգտակար է ամենուն համար, մանաւանդ այս վայրկեանիս, փոխարէն իմինիս՝ որ մեծ բանի մը չեմ ծառայեր...

Օթթո.— Կը տեսնէ՞ք... ճիշտ ինչ որ կ'ըսէի ես ձեզի... վարանելու բան չկայ: Այս ագնիւ մարդը ձեզմէ աւելի լաւ հասկցած է իր և ձեր պարտականութիւնը... Թոյլ տուր ինձ սեղմել ձեռքդ, իմ ձերուկ Գլոսս...

Գլոս (Ձեռքը ետ քաշելով).— Ո՛չ, պարոն Օթթօ... ներեցէք, քիչ առաջ հողը քրքրեցի: Կ'աղտոտեմ ձեր սպիտակ ձեռնոցները...

Քաղաքապետ.— Ձեմ ուզեր միայն ձեռքերդ սեղմել, հողով ծածկուած ըլլան թէն անոնք, այլ կ'ուզեմ համբուրել քեզ եղբոր նման. իմ ձերուկ Գլոսս: (Կը համբուրէ զայն.) Իսկ այժմ ալ ո՛չ մէկ հարց այդ մասին: Ինչ որ ընել կ'ուզես շատ գեղեցիկ է, և քու կողմէդ ըլլալուն՝ բնաւ չեմ զարմանար: Գործնական չէ սակայն... Նախ, ես իրաւունք չունիմ ընդունելու քու զոհողութիւնդ: Որքան որ գեղեցիկ է զայն ընծայելը, նոյնքան դժպիսի պիտի ըլլար անկէ օգտուելը... Ի վերջոյ՝ թէ որ ընդունէի զայն, ինքզինքդ բացառաւորէն յանցաւոր չյայտնէիր եթէ յայտնի է որ հրամանատարը ինք պիտի չուզէր այդ բանը: Քու կեանքդ չէ, այլ իմինս կամ մարդասպանինը որ անոր պէտք է, զոր իբրև պերճախօս օրինակ կ'ուզէ գործադրել:

Գլոս.— Ինչ որ պէտք է ընել, պիտի ընեմ, մեռնելու համար ձեր տեղը, պարոն քաղաքապետ...

Օրբո.— Այդ պարագային պիտի ընդունի, կ'ապահով-
ցընեմ ձեզ այդ մասին: Յանձն կ'առնեմ ես կարգադրել
ատիկա և դուք փրկուած էք ահա...

Քաղաքացիներ.— Չե՞ս տեսներ որ միշտ միեւնոյն է,
միշտ խնդիրը անմեղ մը, յանձնելու վրայ է, որ-
քան որ կը փափաքես սքողել այդ բանը, ա՛յնքան կը շեշ-
տուի իմ պարտականութիւնս... Եթէ չեմ ուզեր որ Գլօս
ինքզինքը անմեղ յայտարարելով մեռնի իմ տեղս, պէտք չէ
որեմն երբ եւիցէ թոյլ տամ որ ընէ ատիկա՝ ինքզինքը յան-
ցաւոր նկատելով, երբ որ գիտեմ թէ անմեղ է ան... Ատիկա
պիտի ըլլար գործել մէկի տեղ երկու վատութիւն...

Օրբո (Գլօսը իր հետ զանազան ուղեւորով).— Եկո՛ւր, Գլօ՛ս,
եկո՛ւր ազատենք զինք, հակառակ իր կամքին... Երթանք
գտնենք հրամանատարը:

Քաղաքացիներ.— Կեցի՛ր, Գլօս, դուն կը սիրես զիս,
դուն ատոր ամենէն խոր և ամենէն գեղեցիկ օրինակը
տուիր զոր երբեք պիտի չկրնար տալ մարդը մարդուն...
Կ'ուզեմ քեզմէ ուրիշ բան մըն ալ պահանջել, գուցէ աւելի զըժ-
ուարինը ու վերջինը... Խոստացի՛ր ինձ, որ ինչ ալ պատահի,
պիտի չերթաս հրամանատարը գտնելու...

Գլօս.— Պարոն քաղաքացիտ, պարոն քաղաքացիտ,
դուք ինէ լաւ գիտէք, ինչ որ պէտք է ընել... (Կ'սկսի հե-
կեկալ.)

Քաղաքացիներ (Համբուրելով).— Յտեսութիւն, իմ բարի՛
Գլօսս:

Գլօս.— Յտեսութիւն, պարոն քաղաքացիտ...
(Գլօս դուրս կ'ելլի)

Օրբո.— Խելքս չի հասնիր բնաւ... մարտիրոսութեան
խենդութիւն պարզապէս...

Քաղաքացիներ.— Ո՛չ բարեկամս, ասոնք այս երկրին
պատուաւոր մարդիկն են միտջն... բայց դուրը կը զարնեն...
Մտէ՛ք... (Ներս կը մտնէ սենեկապանը.) Ի՞նչ կայ:

Սենեկապանը.— Հրամանատարը կը խնդրէ ձեզմէ, պարոն
քաղաքացիտ, պարոն Օթթոյին հետ դէպի քաղաքացիտա-
րան ընկերանալ իրեն:

Քաղաքացիներ.— Իբաւ է, մոոցեր էի պատերազմական
ծախքերու բաժինն ու սուգանքը... վիճաբանութիւնը բուն
պիտի ըլլայ... Յոյսս դուն ես, Օթթօ՛:

Օրբո.— Չե՞սքէս եկածը պիտի ընեմ:—

Քաղաքացիներ.— Ժամը քանին է... Չորսը անց...
Իսկ ես հոս՝ իմ փոքրիկ գործերովս, կարծես առանձին
ըլլայի աշխարհիս վրայ... Ժամանակն է ուրիշները խոր-
հելու...

Վ Ա Մ Ա Գ Ո Յ Ր

Գ. ԱՐԱՐՈՒԱԾ

Տ Ե Ս Ի Լ Ա Ռ Ա Ջ Ի Ն

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ՊԷԼԼԱ, ՖԼՈՐԻՍ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Քաղաքացիներ (Քարտուղարին).— Քանի որ ներկայ
չէիր ժողովին՝ Բիէս, տեղեակ պահեմ քեզ հոն տրուած որո-
շումներուն: Պատերազմական ծախքերու բաժնին և տեղակալ
Ֆօն Շաունպէրկի մահուան պատճառաւ քաղաքին վրայ
դրուած սուգանքի խնդիրը կարգադրուեցաւ: Հրամանատարը
հինգ հարիւր հազար ֆրանք կը պահանջէր իբր պատերազ-
մական ծախքերու բաժնին և երկու միլիոն ֆրանք՝ իբր
սուգանք...

Նյօրիս.— Աւելի քան երկու հարիւր հազար անգամ իր
արժէքէն...

Քաղաքացիներ.— Ապահովաբար, ապահովաբար... Քիչ մը
ծանր է: Բաւական դժուարաւ կարողացայ ամբողջը միասին
մէկ միլիոնի իջեցնել տալ, որ վաղը կէսօրէն առաջ պիտի
վճարուի: Իրամարկղիս մէջ յիսուն հազար ֆրանք հնչուն
դրամ ունիմ զոր համայնքին տրամադրութեան ներքեւ կը

դնեմ: Ապրիլ դրամատունը մեզի պիտի վճարէ երկու հարիւր յիսուն հազար ֆրանք: Քաղաքագետութեան անդամ վան Տէն Պիւլքը յիսուն հազար և խորհրդական Տը Ռիւտտէր՝ եօթնասունըհինգ հազար ֆրանք... Ահաւասիկ գրեթէ մէկ միլիոնը ապահովուած... Թաղագետական վէրմանտէլ պիտի ջանայ հայթայթել մնացածը համայնքի խորհրդականներուն և անդունջ երեւելիներուն մօտ: Դուն պիտի օգնես իրեն իր դիմումներուն մէջ: Ամէն ինչ կարգ ու կանոնի մէջ է գրեթէ, և կրնամ առանց մեծ մտահոգութեան երթալ ա՛լ... Ծանր են պայմանները, բայց ամէն ինչ կը լուծուի՛ յուսացածէս աւելի լաւ են, ու Սթիւմոնտը գրաւուածէն շատ պիտի չնեղուի... Յամենայն դէպս, նախանձելի է իր ճակատագիրը, երբ բազմատեն զայն ճակատագրին հետ ուրիշ այնքան քաղաքներու... Մեծ մասամբ Օթթոյին է որ կը պարտի այդ շնորհը: Արդարեւ, ան ըրաւ ինչ որ կրնար ընել, առանց երկեք վտանգելու ինքզինքը... Կ'ուզեմ յայտնել այդ բանը քու ներկայութեանդ և ըլլալ արդար անոր նկատմամբ... Ըսի իմ «մնաք բարեաւ», քաղաքագետութեան պաշտօնատարներուն, բոլոր խորհրդականներուն և բարեկամներուս... Անոնք յուզուած էին, չէի գիտեր թէ կը սիրեն զիս այս աստիճան... Քաղաքագետութեան անդամ վէրմանտէլը գուր կը շարժէր, դէմքը բոլորովին այրափոխուած էր, թիկնոցիս փակած էր և իմ տեղս մեռնել կ'ուզէր... Սօսկալի նեղութիւն կրեցի հասկցնելու համար անոր թէ իրենը չէր կարգը, թէ իր զոհողութիւնը ի զուր էր և անտեղի: Արբանայր Դոնինք՝ Սէն-Ժան-Պաթիստի գեղերէցը՝ հասաւ նիստին աւարտելուն՝ հարցուց հրամանատարին թէ ինչու համար ինձի հետ միասին զինքը եւս պատանդ չվերցուց, աւելցնելով որ, ատիկա պատիւ մըն էր, որուն իրաւունք ունէք ինք: Իր մասնակցութիւնը պահանջած ատեն մեծահոգի կեցուածք մը ունէր... Հրամանատարը իրեն պատասխանեց թէ բան մը պիտի չկորսնցնէր սպասելուն համար... Է՛, վերջապէս... տակաւին ազնիւ մարդիկ կան այստեղիս վրայ... (Իխելով ժամը) Հինգ ու կէս... Դեռ մէկ ու կէս ժամ ունինք... բայց կորսնցնելու ժամա-

նակ չունինք. դո՛ւն, իմ բարի՛ Բիէնս, գնա՛ գործերը կարգադրէ: Ես հոս զաւակներուս հետ կ'սպասեմ Օթթոյի վերադարձին... Իսկ բարեկամդ՝ մեր վերաւոր զինուոր ժիւստը ի՞նչ եղաւ բոլոր այս դէպքերուն ատեն... Մոռցանք զինք քիչ մը...

Քարտուարը.— Յիրմէնը զայն մեքենավարին սենեակը գրաւ: Վայրկեան մը առաջ գացի տեսնելու զինքը: Կը Քնանայ տղու մը պէս, խոր քունով, առանց բանէ մը կասկածելու...

Քաղաքագետը.— Աւելի լաւ: Քեզի կը յանձնեմ զինք, հսկէ իր վրայ, երբ ալ ոչ եւս ըլլամ. օրովհետեւ կրնայ անխոհեմութիւն գործել...

Քարտուարը.— Անհո՛գ եղէք, ես յանձն կ'առնեմ... Ցտեսութիւն, պարոն քաղաքագետ:

Քաղաքագետը (Սեղմելով անոր ձեռքը).— Ցտեսութիւն... Այո՛, գուցէ կրկին կը տեսնուինք... (Ինչու կ'ելլէ քարտուարը.) Վերջին դիմումի մը համար հրամանատարին մօտ գընաց Օթթոն... Մեծ բան մը չեմ յուսար անկէ... Շուտով ձեզ պիտի թողում, զաւակներս, և կ'ուզեմ վերջին յանձնարարութիւններս ընել ձեզ... (Պէլլա եւ Ֆլորիս իր թեւերուն մէջ կը նետուին.)

Պէլլա.— Հա՛յր իմ...

Ֆլորիս.— Հայրի՛կ...

Քաղաքագետը (Գորովով զանոնք գզուելով).— Մի՛ լաք, զաւակներս, ժամանակը չէ դեռ... Բայց պէտք է կանխատեսել ամէն ինչ... Ետար վան Օվէրլօր գրած է կտակը... Անոր մէջ կարգ մը կանխագրուցութիւններ կ'առկու... Անոր մէջ կարգ մը կանխագրուցութիւններ կ'առկու Օթթոյի նկատմամբ, որ հակառակ ամէն բանի մեր ընտանիքէն չէ: Դրամարկղին մէջ պիտի գտնէք տուգանքի համար վճարուելիք յիսուն հազար ֆրանքէն զատ՝ հնչուն դրամ տասը հազար ֆրանք, որ առայժմ պիտի բաւէ ձեզի ապրելու... Ահաւասիկ այդ դրամարկղին բանալին կը յանձնեմ Պէլլային... Մի՛ խօսիք Օթթոյին այս տար հազար ֆրանքին մասին... Շատ դժնդակ պիտի ըլլար Պէլլայի գրուութիւնը պատերազմէն վերջ: Յիւսումներու յիշողութիւնը

անմոռաց է, իսկ տաեւութիւնը պիտի ըլլայ այնպէ՛ս որ Օթթօն այստեղ պիտի չկրնար երեւիլ...

Յորիս.— Ատոր կը հաւտամ...

Բաղաբախտ.— Լռէ՛, Յիօրիս, մեղքցի՛ր քրոջդ, և ինչ որ ալ պատահի՛ մի՛ մոռնար երբեք որ քոյրդ է ան... բայց ահաւասիկ Օթթօն, ինչ ընելիքնիս պիտի գիտնանք ալ...

(Ներս կը մտնէ Օրթօ)

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԳ

Ն Ո Յ Ն Ք ԵՒ Օ Թ Թ Օ

Պէղա.— (Յառաջանալով դեպի Օրթօն.) Է՛հ, նայինք, ստացա՛ր... եղա՛ւ... հասկցա՛ւ ան...

Օրթօ.— Ոչի՛նչ... աղաչեցի, խնդրեցի, ծունկի եկայ իր ոտքերուն առջեւ, ըսի և ըրի ինչ որ իմ տեղս ո՛չ մէկ գերման սպայ պիտի ընէր... Ի զո՛ւր... Ի զո՛ւր: Անոր վերջին խօսքը եղաւ լուսթիւն հրամայել ինձի եղանակով մը, որ անկարելի էր այլեւս պնդելու...

Պէղա.— Վերստին շարունակելու է... Շատ չուտով տեղի կու տաս դուն. այդ կերպով ձեռք չհիծգուր բաղձածուածը... Եթէ միտսին հոն ըրթալ թոյլ տայիր ինձ, ինչպէս որ աղաչեցի քեզի, վստահ եմ թէ տեղի պիտի տար... Գերմանացի ըլլալը վերջապէս նշանակութիւն չունի, մարդ է, չէ՛: Երթա՛նք... հետդ հոն երթալ կ'ուզեմ... Եթէ չերթաս, ես առանձինս պիտի երթամ...

Օրթօ.— Անօգուտ է, պիտի չընդունի մեզ...

Պէղա.— Ինչ որ պէտք էր ըսի՛ր... Գերմանիոյ մէջ ազդեցութիւն ունիս դուն. ընտանիքդ հարուստ է և ազդեցիկ, քանիցս ըսած ես ատիկա... Վախցնել, մտատանջել պէտք էր զայն, սպառնալ, ի՛նչ գիտնամ վերջապէս...

Օրթօ.— Սպառնա՛լ: Հաշիւ չե՞ս ընեք, չե՞ս դիտեր ինչ ըլլալը... Հասկցայ որ իր համբերութիւնը վերջ է գտած... Բայց դեռ չըսի ամէն ինչ... Կայ ուրիշ բան մը... աւելի՛ վատը...

Պէղա.— Աւելի վատը... Վատը ի՞նչ բանի... Ի՞նչ կրնայ պատահիլ մահէն աւելի վատ...

Օրթօ.— Այո՛, աւելի վատը գտեր է ան ու թերեւս իր սխալը չէ ատիկա... Մեր ամենուս պէս, ան ստրուկն է զինուորական կարգ ու կանոնի... Ձիս գուցէ նուազ կը սիրէ ձօն Շառունպէրկէն, որովհետեւ ես իր դասուն չեմ պատկանիր, բայց չեմ կարծեր որ չարիք մը կամենայ ինձի... Շարունակ քիչ մը հեռու ցոյց տուած է ինքզինքը, ընդհանրապէս բաւական արդար գտնուած է ինձ նկատմամբ... Չար չէ, մէկն է ան մեր ամենէն մարդասէր զինուորական պետերէն. ինչ որ կ'ուզէ ընել տալ՝ ահարկու է սակայն...

Պէղա.— Ի՛նչ բան վերջապէս... Վախնալու ոչինչ ունինք այլեւս... ալ բոլորովին դժբախտութեան մէջ թաղուած ենք, նոր տանջանք պիտի չվերահաստատէր, կ'ենթադրեմ... Դեռ ուրիշ գոհե՞ր կ'ուզէ... մեր հօրը կեանքէն աւելի թանկագին կեանք չկայ մեզի համար... Արդեօք կ'ուզէ որ... կը յօժարիմ... մրասին կը մեռնինք... բոլոր այս անցած դարձածներէն յետոյ չարժեր ապրիլ ալ...

Օրթօ.— Ուրիշ գոհեր չի պահանջեր, այլ կը հրամայէ որ... Ո՛չ, չեմ կրնար, չեմ համարձակիր քու առջեւ...

Պէղա.— Բայց ի՛նչ կայ, ի՛նչ կայ... Կ'ահաբեկես զիս վերջը վերջոյ... Այս բոլորը գիտնալէս յետոյ, կարելի է իմ ներկայութեանս ըսել ամէն ինչ, և եթէ կորսնցնեմ հայրս, կորսնցնելիք ուրիշ ոչինչ ունիմ այլեւս...

Բաղաբախտ.— Անոր անձկութեան հետ խաղալէն աւելի անգութ ոչինչ կայ արդարեւ... Տե՛ս ի՛նչ զրութեան մէջ կը դնես զայն... Սկսար քանի որ, ըսէ՛ մեզի ինչ որ ալ ըլլայ... Մեզ սպասող կացութենէն վատթար ոչ մէկ բան կ'երեւակայիմ ես...

Օրթօ.— Իրաւունք ունիք... Իսկ արդ, ան կը պատուիրէ ու կը պահանջէ որ ես ի՛նչս հրամայեմ մահապատիժը դործադրողներուն...

Պէղա.— Անո՞նց, անոնց որ պիտի սպանեն հա՛յրս...

Օրթօ.— Այո՛:

Յորիս.— Չազդելի՛ն, զազդելի՛ն...

Պէղա.— Դո՛ւն, Օթթօ՛, դո՛ւն... Սխա՛լ է... Ան չէ համարձակած... Կարելի՛ բան չէ, և չցատկեցի՛ր, չմտրան-

կեցի՞ր, չարածեցի՞ր, հոգիիդ մէջ ոչինչ չգտա՞ր զայն ակնարկով շանթահարելու համար... Դեռ չեմ հաւատար ատոր, և ո՛չ մէկ պատերազմի մէջ տեսնուած չէ այսօրինակ բան մը... բայց կարելի՞ չէ, ասիկա փորձ մըն է միայն... Հասկընալ ուզած է ան թէ մինչեւ ո՞ւր կարելի է երթալ, ուրիշ որ և է մէկէ մը աւելի լաւ քիտէ արդէն թէ աշխարհիս վրայ մէկ մարդ, ըլլայ նոյնիսկ գերմանացի, չի կրնար ընդունիլ ատիկա... Ի՞նչ պատասխանեցիր դուն... կը յուսամ թէ այժմ զիտէ ան ինչ որ կ'սպասէ իրեն, և եթէ դժբախտութեամբ մը Գերմանիա ծներ ես քուն, բոլոր հոն գտնուողներուն նման չես դեռ...

Օրբո.— Անիկա հարկադրուած կ'ընէ, ինչ որ կ'ընէ... Հոս գտնուած միակ սպան ես եմ... օրէնքը այս է... ուրիշ կերպ չարժիլ չի կրնար ան...

Պեղա.— Ուրիշ կերպ չի՞ կրնար չարժիլ... Եւ դուն կը համարձակի՞ս ինձ ըսել այդ... Իբրեւ թէ կը հաստատէիր... բայց դո՛ւն, ի՞նչ ըսիր դուն... Ի՞նչ էրիր, ի՞նչ կը խորհիս ընել...

Օրբո.— Ըսի որ անկարելի էր ատիկա...

Պեղա.— Վերջապէս, վերջապէս, բառ մը անա... Առաջին բառը անհաւաստիկ որ վայել է մեզի և որով կը ճանչնամ մարդը զոր ընտրած էի... Իսկ ի՞նչ պատասխանեց ան... Չպնդե՞ց, կ'ենթադրեմ...

Օրբո.— Ըսաւ թէ ժամը մինչեւ եօթը խորհելու ժամանակ կու տար ինձի... Եթէ ճիշտ եօթնին զինուորներուս գլուխը չգտնուիմ — խոճանոցի ետեւի փոքր գաւթիին մէջ — ձերբակալել պիտի տայ զիս, պիտի կանգնեցնէ հօրդ քով, պատին առջեւը, և մահապատիժը գործադրողներուն ի՛նք անձամբ պիտի հրամայէ երկուքիս մահը...

Պեղա.— Ետտ լաւ. երկուքիդ մէջտեղը պիտի կենամ ես... Ան երեք հրացանաձգութիւն պիտի հրամայէ և ամէն ինչ պիտի լմննայ անա... այս բոլորէն յետոյ ապրիլ կարելի՞ չէ ալ...

Յորիս.— Ե՛ս ալ պիտի երթամ...

Պեղա.— Եւ «մարդը չար չէ՛ եղեր», ինչպէս որ կ'ըսես... Իրենց ատենէն մարդասէր պետերէն մին է եղեր...

Օրբո.— Պատերազմ է ասիկա...

Պեղա.— Ո՞վ շղթայազերծեց բայց պատերազմը...

Օրբո.— Դո՛ւք Պելճիզացիքդ իսկ... Եւ մեզմէ շատերուն հոգիին մէջ մահը կար, երբ քալել պէտք եղաւ ձեզի դէմ... Բայց դո՛ւք ուզեցիք ատիկա: Յ՛, ձեր սիրելի թագաւորը չա՛տ լաւ գործ մը ըրաւ այն օրը, երբ խաղաղ բանակի մը — որ իբր բարեկամ կ'ուզէր անցնիլ ձեր երկրէն — արգելք հանդիսացաւ:

Քաղաքապետ.— Լուէ՛, մեր թագաւորը ուզեց այն, ինչ որ կ'ուզէինք մենք ամէնքս ալ, և էթէ հարկ ըլլար վաղը վերստին ընել ինչ որ ըրինք՝ դուք մեզ կրկին միեւնոյն տեղը պիտի գտնէիք, մեր աւերակներուն, մեր մարտիրոսներուն և մեր մեռելներուն մէջտեղը՝ վերսկսելու պատրաստ...

Յորիս.— Գացէ՛ք ըսէք ատիկա ձեր կայսեր...

Օրբո (Յանկարծ խստանալով՝ սպառնակաւ դիմելով մը). — Չգո՛յն...

Քաղաքապետ.— Օ՛ն, օ՛ն, դադրեցնենք այս յիմարութիւնները և համբերող ըլլանք... չկորսնցնենք մեր պաղարիւնը... Հրամանատարը հրէջ մըն է, տմարդի մը, ինչ որ կ'ուզէք, բայց իր տեսակետով իրաւունք ունի. ան կը հետեւի կանոնադրութեան, իր հասկացողութեամբ այլապէս գործել անկարելի է... Անգամ մը եւս կը հարցնեմ Օթթոյին. բացարձակապէս ճի՛շտ է որ իր որոշումին վրայ պիտի չանդրադառնայ ան: Վերջին բուպէները յաճախ մեծ յեղաշրջումներու կ'առաջնորդեն մարդս, և ամենէն յամառներուն իսկ խորհիլ կու տան...

Օրբո.— Այնպէս ինչպէս որ ես կը ճանչնամ զինք — և ես աւելի քան տասը տարիէ ի վեր կը ճանչնամ զայն — գործադրել պիտի տայ ան կէտ առ կէտ իր որոշածը:

Քաղաքապետ.— Մահապատիժը գործադրողներուն հրամայելու գործը չի՞ կրնար ենթասպայի մը յանձնել:

Օրբո.— Պիտի չընէ ատիկա: Մնաց որ մտածելով այդ մասին չափը քիչ մը շատ անցած կ'ըլլայի՝ քիչ առաջ, հրե կը հաստատէի թէ ո՛չ մէկ արտունջ ունէր ինձի դէմ... Մերթ տեսակ ի՛ր

անբարեացակամութիւն, գրեթէ տեսակ մը քէն նշմարած եմ
ինծի դէմ... Լաւ չիմ գիտեր, ի՞նչ բանի վերագրել այդ
թերեւս իմ անտո՛մ ընտանիքիս հարստութիւնը կը մթագնէ
էր գեղջուկ ազնուականի աղքատութիւնը... Թերեւս երկրին
մէջ ամուսնացած ըլլալս՝ անոր բնակիչները շատ սիրած ըլ-
լալու կասկածը կը հրաւիրէ վրաս... Պատահեր է յաճախ որ
զիս սխալի մը մէջ բռնելով գո՛հ մնացած ըլլայ, կամ փորձի
ենթարկէ զիս անկէ ցայտուն օրինակ մը եզրակացնելու
համար, որ ցոյց կու տայ անգամ մը եւս, մեր զինուորնե-
րուն, ո՛յժը գերման կարգապահութեան...
Քաղաքացիք.— Իսկ եթէ ես իրմէ խնդրէի ի՛ր կողմէ
մահապատիժը հրամայուելու չնորհը:

Օրբո.— Խորհեցայ այդ մասին... Բնականօրէն և վրձ-
նապէս մերժեց, ըսելով որ չէր կրնար ընել այդ պատիւը
բմբոստի մը և դաւաճանի մը...

Յօրիս.— Դաւաճանի՞ մը...

Քաղաքացիք.— Բայց անշուշտ, դաւաճան, դաւաճան կը
կոչէ ան բոլոր անոնք, որ յօգուտ Գերմանիոյ չեն դաւաճա-
ներ իրենց հայրենիքին...

Օրբո.— Աւելցուց ասով հանդերձ՝ թէ բոլոր օրէնքնե-
րուն հակառակ էր ատիկա. պնդել անօգուտ էր այլեւս...

Քաղաքացիք.— Լաւ... Ի՞նչ կը խորհիս ընել դու:

Օրբո.— Ինչ որ պիտի որոշէ Պէլլան...

Քաղաքացիք.— Եւ ի՞նչ կ'ուզես որ ընէ Պէլլան...

Պեղրա.— Որ մերժէ հնազանդիլ:

Յօրիս.— Տարակոյտ չկայ...

Քաղաքացիք.— Իսկ եթէ մերժես հնազանդիլ, Օթթօ՛,
կը խորհի՞ս թէ մեր մերժումը կրնայ բան մը փոխել իմ ճա-
կատագրէս...

Օրբո.— Համոզուած եմ, դժբախտաբար, թէ ոչինչ պիտի
չկրնայ փոխել, ինչ որ ալ ըլլայ...

Քաղաքացիք.— Միւս կողմէ, եթէ ան մերժէ հնազանդիլ,
Պէլլա՛, աչքի առջև կ'ունենան՝ իր մերժումին բոլոր հետե-
ւանքները... Պիտի բռնուի ան և անմիջապէս պիտի գնդակա-
հարուի իմ կողքիս: Ճիշտ ըսածիս պէս, անանկ չէ՞, Օթթօ...

Օրբո.— Առանց ամենազոյզն կասկածի:

Քաղաքացիք.— Ա՛յս է ուզածդ, Պէլլա... Ան պիտի
մեռնի միեւնոյն ժամուն, ինչպէս ե՛ս ուրեմն...

Պեղրա.— Միեւնոյն ժամուն՝ ինչպէս ե՛ս ես...

Քաղաքացիք.— Յայտնի չէ թէ պիտի թող տա՞յ քեզ
մեռնելու մեղի հետ...

Օրբո.— Ուղիղ առաջին անգամը ըլլալով անոնք չնորհ
ըրած պիտի ըլլան կոնոյ մը... Այս մասին ոչինչ կայ վախ-
նալիք... Ամէն պարագայի տակ իմ գիտնալիք բանս է ատի-
կա և ե՛ս կը խառնուիմ ատոր...

Քաղաքացիք.— Կ'ընդունի՞ս, Օթթօ...

Օրբո.— Ես կ'ընդունիմ ա՛յն ինչ որ ինծի կը վերաբե-
րի, այսինքն պիտի մերժեմ հնազանդիլ, բայց չեմ ընդունիր
որ իմ մահս պատճառ դառնայ Պէլլայի մահուանը...

Քաղաքացիք.— Ուրեմն, Պէլլա չհնազանդիլ հրամայե-
լով՝ քեզ կը զրկէ մահապատիժը գործադրողներուն առջև:
Ատոր իրաւունք ունի ան, եթէ երբեք բացարձակապէս որո-
շած է չապրիլ քեզմէ վերջ... Եթէ մահուան մէջ չենք ըն-
կերանար անոր որ դիտումով և կամովին մեռնելու կը
մղենք, ինչ որ կ'ընես դուն, Պէլլա՛, — բացայայտօրէն անոր
հետեւիլ խոստանալէ վերջ — գործած կ'ըլլանք ամենէն զրգ-
ուելի և ամենէն ստորին ոճիրներէն մէկը այնպէս իրայ...
Խորհեցէք երկուքդ ալ, իմ առջևս վճռական և հանդիսաւոր
յանձնառութիւն մը առնելու վրայ է խնդիրը...

Պեղրա.— Ամէն ինչ մտածած և յանձն առած եմ...

Քաղաքացիք.— Օթթօն պիտի մեռնի ուրեմն մէկ ժա-
մէն և դուն ալ միասին... Ա՛յս է ուզածդ...

Պեղրա.— Ճիշտ այդ է և իմ ամբողջ ուզածս...

Քաղաքացիք.— Կ'ընդունի՞ս Օթթօ:

Օրբո.— Կ'ընդունիմ, քանի որ այդպէս կը բաղձայ
Պէլլան...

(Լուսիւն)

Քաղաքացիք.— Շատ լաւ, դուք արժանի էք մէկըզ-
մէկու, դուք ապացոյցը տուիք ինձ թէ կը սիրէք զիս, իսկ
զիրար՝ կեանքէն աւելի... Այժմ երբ ապացոյցը տրուած և

ձեր անձնագործութիւնը կատարուած է . որպէս թէ մահը կնքած
 ըլլար զայն , տկարանալէ վախ չունինք ալ , կրնանք ազատօրէն
 խօսիլ . . . Այս ամբողջ եղբրական երազին մէջ անխուսափելի
 և անհրաժեշտ մահ մը միայն կայ իմինս : Միւս երկուքը
 մեզմէ կախուած են , այսինքն տեղի պէտք չէ որ ունենան . . .
 Եթէ այս վայրկեանիս տարածուած ըլլայի հողեվարքի իմ
 անկողնիս վրայ , Պէլլա՛ս , դուն պիտի չմերժէիր լսելու և դոր-
 ծաղրելու իմ վերջին կամքս . . . Ես հոս՝ ոտքի վրայ եմ , բայց
 այնքան մօտ իմ վախճանիս , որպէս թէ անկողնի մը վրայ տա-
 րածուած ըլլայի . . . (Ժամը վեցը կը զարնէ .) Ժամը վեցն է ,
 կը լսես . . . Կը տեսնե՞ս , ես մատով կը չօւփեմ զայն . աւել-
 չին , ես տէրն եմ ամբողջովին իմացականութեանս , ինչ որ
 չեն յաճախ մեռնողները , որոնց բանականութիւնը կը մթագ-
 նի . . . Կամքը զոր կ'ուզեմ արտայայտել , աղաչանքը զոր
 կ'ուզեմ ընել երկուքիդ , պէտք է ուրիշ ո և է բանէ աւելի
 նուիրական ըլլայ ձեզի համար : Կը խոստանա՞ս ինձ , Պէլլա՛ ,
 ինչպէս կը խօստանան մեռնողներուն , ընել բարեպաշտօրէն՝
 ինչ որ պիտի պահանջուի քեզմէ . . .

Պեղա . . . Գիտեմ ինչ որ պահանջես պիտի ինձմէ , բայց
 չեմ կրնար քեզի խոստանալ թէ պիտի արտօնեմ Օթթոյին
 ըլլալու հօրս ու իմ մարդասպանս . . .

Քաղաքացիք . . . Այսպիսի վայրկեանի մը բառերու հետ
 չխաղանք ա՛լ , Պէլլա՛ , որոնք մերկացած են իրենց տարո-
 զութենէն ու իրականութիւնը դաժանօրէն կը ծածկեն . . .
 Օթթօն կու գայ յայտնելու մեզի մտածած միակ ճշմարտու-
 թիւնը , ապացուցանելով թէ ինք պատրաստ է զոհելու իր
 կեանքը , ո՛չ միայն փրկելու իմինս , եթէ կարելի ըլլար
 ատիկա , այլ մինչև իսկ քեզ չպատճառելու համար իմ
 մահուանս անպատասխանատու և ակամայ գործիքը ըլլալու
 վիշտը . . . Արդ , մեզի կը մնայ , արժանի ցոյց տալ ինքզինք-
 նիս այդ զոհողութեան , մերժելով զայն :

Պեղա . . . Եթէ չընդունէի , արժանի պիտի չըլլայի աղ-
 չիկդ համարուելու . . .

Քաղաքացիք . . . Բառե՛ր , նորէ՛ն բառեր , Պէլլա՛ , որոնք
 չեն ժօռնար իրականութեան : Ժամանակ չունինք բնա-

կորսնցնելու խօսքերու շուրջ , որ կարեւորը չեն ըսեր . . .
 Վայրկեանները կը սահին , շատ քիչ ժամանակ ունիմ ու պի-
 տի չուզէի մեռնիլ քեզ համոզելէ առաջ : Օթթօն , դուն
 ինձի չափ գիտես այդ , անելի մէջ ինկած է ու չի կրնար
 դուրս կլլել անկէ : Անիկա , այսպէս ասած , մեքենայօրէն
 արդարացուած է . . . Ինձի պատճառելիք չարիքին համար
 նոյնքան անպատասխանատու է ան որքան կրած սուրին
 կամ ինձի ուղղուելիք տասներկու գնդակներուն հա-
 մար . . . : Պէտք է իրերը տեսնել ինչպէս որ են և բարձր
 մնալ խօսքերէն ու տպաւորութիւններէն բոլոր եղելու-
 թեանց , որ ցոյց կու տան զանո՞ք այնպէս ինչպէս որ չեն . . .
 Եթէ անոր մերժումը կարենայ որ մը կամ ժամ մը յապաղեցնել
 գործադրութիւնը իմ մահավճռիս , տառապէս պիտի ըմբռնէի
 քու որոշումդ , բայց ան երեք վայրկեան իսկ պիտի չու-
 շացնէր զայն . . . Ինք կամ մէկ ուրիշը ըլլայ կրակելու հրա-
 ման տուողը , տասը կամ տասներկու գնդակները որ մարմ-
 նիս մէջ պիտի մխրճուին՝ հոն միեւնոյն աւերը պիտի գործեն . . .

Պեղա . . . Բաւական է , բաւական . . .

Քաղաքացիք . . . Ո՛չ , բաւական չէ , չխոստացար տա-
 կաւին ինձ . . .

Պեղա . . . Խոստանալ չե՛մ կրնար . . .

Ֆրոյիս . . . Պէլլա՛ . . .

Պեղա . . . Ի՞նչ կ'ուզես . . .

Ֆրոյիս (Քրոջը քեւերուն մեջ նետուելով) . . . Չե՛մ գի-
 տեր . . .

Քաղաքացիք . . . Ես կատարեցի պարտականութիւնս ու
 դուն հաւանութիւն յայտնեցիր ինձ Պէլլա : Ես զօհեցի կեան-
 քըս , զօհեցի զայն աւելի դիւրաւ որքան չէի յուսար իմ
 ոյժէս : Հերոս մը չեմ ես , այլ խեղճ մարդ մը՝ որ ո՛չ մէկ
 բան ըրած է այսօրուան ըլլալիքին համար պատրաստ
 գտնուելու . . . Ատիկէ աւելին պահանջելու չէ ինձմէ . . . Ան-
 մաններ ունի ոյժս . . . Վարժութիւն չունիմ ես ամենչուելու
 ու դժբախտութեան գլուխ տալու . . . Կրնամ կրել իմինս ,
 բայց ուրիշներունը՝ ո՛չ . . . ու կ'զգամ թէ տանց տկարանալու
 պիտի չկարողանամ երթալ մինչև ծայրը , եթէ պարտիմ իմ

կորուստովս պատճառ դառնայ փրկութեանը կեանքերուն ամենէն թանկագինին զոր կը խորհէի փոխարինած ըլլալ... Ինծի պիտի չպատճառես միակ աններելի ցաւը որ կրնայ դեռ վերաւորել զիս... Պէտք է հասկնաս ասիկա... Ինծի օգնել պէտք է քիչ մը... Բայց ատոր փոխարէն կ'ընկճէք զիս՝ երկուքդ ալ... Կ'ուզե՞ս ուրեմն որ հայրդ համարձակ չկանգնի թշնամիին դէմ... Իմ մահէս չէ որ կը վախնամ, այլ քու կ'ընէր... Մի՛ խորտակեր ուժերս, որոնց պէտք պիտի ունենամ շուտով... Ես զոհեցի կեանքս, բայց ո՛չ ձեր երկուքիդ կեանքերը, ասիկա մահս կրկնապատկել ու տանջանքս երեք անգամ աւելցնել պիտի նշանակէր: Ու կորովը զոր հաւաքած եմ, երբե՛ք պիտի չբաւէր ինձ, եթէ իմ քովս ի վեր ձեր տապալումը տեսնէի...

Պեղա (նեծկլխալով եւ նետուելով հօրը քեւերուն մեջ) . — Հայր...

Քաղաքացեալք. — Այդ արցունքներուն կ'սպասէի, Պէլլա՛ս, անոնք կ'ապացուցանեն ինձ թէ կը խելամտիս ալ և թէ անդրդուելիութիւնդ տեղի կու տայ...

Պեղա. — Չե՛մ կրնար, չե՛մ կրնար, պիտի չկրնամ երբեք...

Քաղաքացեալք. — Անհրաժեշտ է ատիկա, ժամանակը սուղ է սակայն, ու դուն մահուրնէ աւելի տխուր կը դարձնես կեանքիս վերջին վայրկեանները...

Պեղա. — Չփորձուեցաւ ամէն ինչ, քեզ կը մնայ դեռ փախուստը...

Քաղաքացեալք. — Փախու՛ստը... Ո՞ր փախուստը... Ո՞ւր կէ, ո՞ւր երթալու համար... Պաշարուած է տունը...

Պեղա. — Անոնք որ տունը պաշարած են, կը ննազանդին Օթթոյին. կը մնայ պարզ հրամայել անոնց...

Քաղաքացեալք. — Օթթոն պատասխանատու է իմ տեղս, եթէ փախիմ, ինք պիտի բռնէ իմ տեղս պատին ներքեւը...

Պեղա. — Ինք ալ կը փախի քեզի հետ:

Քաղաքացեալք. — Չերբակալուելու համար միասին ասկէ երկու հարիւր քայլ հեռուն... Միեւնոյն խաղը պիտի ըլլար այդ, ու նուազ մաքուր... Եւ եթէ ես կորողանայի

խոյս տալ, ուրիշ շատեր հատուցանէին պիտի իմ տեղս... Փրկութեան բոլոր հաւանականութեանց մէջ ամենէն հաւանականը ամէն գնով ո՛չ մէկ բան չփորձելն է... Ո՛չ, անելի մէջ ինկեր եմ ես ու նշմարուած՝ լմնցած է, մեռած նկատեցէք զիս... Վերջին օրերս են ալ: Ապարելու արժանի օրերը, անցեր են ալ ինծի համար... Շատ կանուխ չեմ մեռնիր. ո՛չ մէկ բանի կ'սպասէի ա՛լ: Փոխան յամբ, անօգուտ. տխուր և ահաբեկեալ անկողնի մահուան մը, ինձ կը ներկայանայ յանկարծական, պատուաւոր, առանց մտածումի, առանց տաժանքի վախճան մը, որ փրկէ թերեւս քաղաքի մը կէսը... Յիմարութիւն պիտի ըլլար վարանիլ չամ մահիճը ախտսալը... Ես ալ՝ մահէն վախցած եմ: Եթէ ժամանակին ըսէին ինձ թէ գիշեր մը պիտի գիմաւորէի զայն, ինչպէս այստեղ կը զիմաւորեմ, այն ատեն ապրիլ պիտի չհամարձակէի այլեւս... Այժմ հաղիւ թէ կը խորհիմ այդ մասին... Պէտք է ջանամ, ձգնիմ, և մտամփոփուիմ, ինքզինքիս հաշիւ տալու համար, վերջապէս բաւական ծանր և չնախատեսուած բան մըն էր այս... Հեռուն կարծես զարհուրանքի լեռ մը ըլլայ որ կը խափանէ հորիզոնը... Որքան որ կը մօտենաս՝ ամէն ինչ կը ջնջուի, կը հարթուի, մօտէն՝ ալ ոչինչ...

Պեղա. — Լաւ ուրեմն, եթէ բան մը չէ թո՛ղ որ մենք ալ մեռնինք քեզի հետ...

Քաղաքացեալք. — Իմ մասին՝ արժէքէ զուրկ է, որովհետեւ վերջին օրերուս կը մօտենայի, արժէքէ զուրկ է մանաւանդ անոր համար որ անհրաժեշտ էր ասիկա... Բայց ձեր երկուքին համար ամէն ինչ է ան. զո՛ւր կ'առարկէք, կեանքն է որ կ'սկսի ձեզի համար...

Պեղա. — Կեանքը կ'սկսի... Ո՛, գեղեցկանայ պիտի ան, կեանքը որ կ'սկսի այսօր...

Քաղաքացեալք. — Անիկա պիտի ըլլայ ինչ որ պիտի ընէք զայն... Ահաւոր աղէտներէն յետոյ նոյն խաղ, միշտ այն է ինչ որ կ'ընեն զայն... Բայց ալ բաւական է... Ես խնդրեցի, աղաչեցի, պատճառաբանեցի... Վայրկեանները կը գահավիժին ու վերջինները կը կորսնցնեմ ես, պայքարելու համար

քեզի դէմ, փոխանակ քեզ ջերմօրէն բազուկներուս մէջ սեղմելու... Այո՛, կամ ո՛չ, կ'ուզե՞ս ընել ինչ որ կը պահանջեմ քեզմէ... Կը դիմեմ Օթթօյին, իւր լուսթիւնը ինձ կ'ազատուցանէ թէ ան կը հասկնայ... Իրերը կը տեսնէ ան արդէն ինչպէս որ ե՛ս կը տեսնեմ կամ թէ պէտք է տեսնել... Այսօր քեզ լսած չըլլալնուս համար շնորհապարտ պիտի ըլլաս օր մը մեզի... Բայց վերջացնելու է ալ, պէտք է գործել ու ձեռք առնել կարգ մը նախազուշութիւններ հակառակ քու կամքիդ, վերջին բոպէններու խնդութիւններէն արգիլելու համար քեզ... Փակեմ քեզ սենեկին մէջ որ այս դուռնէն զատ ուրիշ ելք չունի... Բանալին Օթթօյին կու տամ որ ազատ պիտի թողու քեզ երբ լինցած ըլլայ պիտի ա՛լ ամէն ինչ...

Պեղաւ.— Բանտարկե՛լ զիս այստեղ այն պահուն... Չե՛մ ուզեր, չե՛մ ուզեր...

Քաղաքացիք.— Մեզ պիտի չհարկադրես, Օթթօյին ու ինձ, բռնութիւն բանեցնելու վրադ, ուժով հեռացնելու քեզ ու կոտորելու դէմդ... Ահաւոր պիտի ըլլար առիկա... Չե՞ս տեսներ ուրեմն վիճակս... Չե՞ս խորհիր որ հոս կը վատնեմ վերջինները ուժերուս, ու մէկի տեղ տասը անգամ կը մեռնիմ քու սխալիդ պատճառով... Դիտէ զիս սահայն... Ոտքի վրայ չեմ կարող կանգնիլ, դիմանալ չեմ կարող երբեք, ալ չափազանց է չասկցա՞ր վերջապէս...

Պեղաւ (Հեկեկալով հօրք բազուկներուն մէջ կ'իյնայ).— Իսկ ես ալ լինցայ ահա... Ըրէ ինչ որ կ'ուզես... Կը խոստանամ ինչ որ կը պահանջես...

Քաղաքացիք.— Վերջապէ՛ս, վերստին կը գտնեմ ու կը ճանչնամ քեզ: Թոյլ տուր ինձ առանց անդոհանքի համբուրել քեզ երկարօրէն: Դուք ուրեմն պիտի ապրիք միասին երկուքդ ալ: Կարծես ինձ շնորհք մը ըրին... Բայց մի՛ մոռնաք որ մեռնող մ. րդու մը ըրած էք այդ խոստումը... Ես աւելին կ'ուզեմ սակայն... Մոռնալ չեմ պահանջեր քեզմէ, Պէլլաս, ատիկա քու ձեռքդ չէ: Ո՛չ ալ ներել Օթթօյին, ներելու բան չկայ արդէն: Քեզմէ պարզապէս կը պահանջեմ զայն չբաժնել բազուկներէդ... Կը խոստանա՞ս այս ալ:

Պեղաւ (Տկար ձայնով).— Այո՛...
Քաղաքացիք.— Եկո՛ւր համբուրէ զինք, Օթթօ՛...

Պեղաւ (Սարսուլով).— Ո՛չ, ո՛չ... ո՛չ այժմ...
Քաղաքացիք.— Անիկա մեզմէ աւելի դժբախտ է: Ան

կը կրէ սոսկալի աղէտին ամբողջ ծանրութիւնը, չեմ կարծեր որ իր սեղը ես պիտի կարողանայի տանիլ այս բեռը: Մեղքընալ պէտք է... Կամաց կամաց դուն պիտի վարժուիս սիրելու զայն, ինչպէս կը սիրէիր դեռ երէկ... Եւ յետոյ, անտարակոյս շուտով մայր ըլլաս պիտի դուն... Պէտք չէ որ ծնելիք երախան յետին և ամենէն արգահատելի զօրը ըլլայ այս սուամին: Դիտեմ որ սլիքները խիստ տխուր ու դժուարին պիտի ըլլայ կեանքը... Համբերութեամբ սպասէ... Լսէ խոնարհաբար անոր թելադրութիւնները՝ խոնակաս են որոնք միշտ, և շարունակ ներողամտութեամբ լեցուն, բարեացակամ ու շուտ մոռցող, ինչ որ անհրաժեշտ է մոռնալ... (Ժամը եօթը կը հնչէ.) Ժամը եօթը... Դուք կը զարնեն. ժամանակ է, մեզ փնտռելու կու գան, Օթթօ՛... Համբուրե՛նք զիրար վերջին անգամ մըն ալ, Պէլլա... Եկո՛ւր թեւերուս մէջ, Յլօրիս... Մեծցած ես արդէն... Քեզի կը վստահիմ քոյրդ մենք զիրար սիրեր ենք միշտ: Եկո՛ւր, Օթթօ, պէտք չէ որ սպասեն անոնք...

(Կ'ուղղուի դրան կողմը.)

Պեղաւ (Կախուելով անոր հագուստներէն).— Ո՛չ, ո՛չ... ո՛չ տակաւին... Չե՛մ կրնար... Երթա՛լ կ'ուզեմ...

Քաղաքացիք (Եկգիկեր ազատելով).— Ո՛չ մէկ բռն... ո՛չ մէկ ճիշ... պիտի չկրնամ կրել այլեւս: Յլօրի՛ս, զօրավի՛զ եղիր քոյրդ... (Կը հրէ Պէլլան եւ դուրս կ'իյլէ Օթթօյին հետ, բանալիով դուռը կը գոցէ. լուսթիւն: Պէլլա օտարմուտ է սախակիին վրայ՝ կես մը Յլօրիս բռնած է զայն, կը հեծկլայ.)

Յլօրիս (Գորովազին զայն տոյելով).— Մի՛ լար, քոյրի՛կ, իր վրէժը պիտի առնենք, իր վրէժը պիտի առնենք իր վրէժը պիտի առնենք...

Պեղաւ (Կը կանգնի, կը նայի իր տուրը եւ յանկարծ կը բարձրանայ եւ կը վազէ դրան կողմը).— Ո՛չ, ո՛չ, չե՛մ ուզեր...

Ֆլորիս (Նեհեհն հասնելով)։— Ի՞նչ կ'ընես... Ի՞նչ կ'ուզես :

Պեղա։— Կ'ուզեմ աղաղակել, լալ, իբ ոտքը լինալ, սպանել ինքզինքս անոր առջեւ... Ձեռն գրտեր... Ամէն ինչ չփորձեցին... (Կը շարժէ դուռը) Գոցա՛ծ են բանալիով... (Կը վազէ դեպի պատուհանները, կը բանայ մեկը, աչի նայուածով, բարձուրքներ կը շափէ եւ կ'ընկրկի բնագրաբար, Ֆլորիս ո՛ր կը հեհեւի իրեն՝ մեղքէն կը բռնէ եւ դեպի ներս կը հրէ :)

Ֆլորիս։— Կը տեսնե՞ս, շա՛տ բարձր է...

Պեղա (Իեպի դուռ կը վերադառնայ, զոր ուժգնօրէն կը ցնցէ)։— Կարելի՛ բան չէ : Կարելի՛ բան չէ... Եւ սակայն, եթէ ես հոն ըլլայի... Ո՛վ գիտէ, մինչեւ վերջին վայրկեանը... Պէտք է... պէտք է... (Հրացանաձգութիւն մը. զարհուրած կ'ընկրկի) Լմեցա՛ւ, լմեցաւ լմեցա՛ւ... Սպանեցին զայն... Ինչ որ կար յաւագոյն այս աշխարհիս վրայ... Պիտի չտեսնեմ պիտի չտեսնեմ այլեւս զինք... (Կ'երբայ երեհկալով, յենուած Ֆլորիսի՝ կ'իյնայ բիկնաբոսին մէջ, ուր կը մնայ խորսակուած, եւ աչիեր սեւեռած, առանց արտասուելու : Ֆլորիս կը փաքուի անոր՝ դեմք դեմքին, եւ կ'օրօր մեհեմաբար, կրկնելով «Բոյրի՛կա... Բոյրի՛կա...» Լուսքիւն : Դուռը կը բացուի եւ սեմին վրայ կ'երեւին հրամանատար եւ Օքքո)։

Հրամանատար (Հանդիսաւոր կերպով)։— Տիկի՛ն, մահապատիժը գործադրողներուն անձամբ հրամայելով ես պատիւ ըրի ձեր պարօն հօրը : Ինձի համար կը բաւէ որ ձեր ամուսինը կարգապահութեան հանդէպ իր ունեցած յարգանքը ցոյց տուաւ մինչեւ վերջին վայրկեանը : Ես ձեզ կը վերադարձնեմ զայն : Մեղադրելիք ոչինչ ունիք իրեն : Ամէն ինչ լաւ անցաւ, շատ ուղիղ ու շատ գոհացուցիչ կերպով... Ձեր պարօն հայրը մեռաւ հերոսի նման : Իսկ այժմ, տեղակալ պարօն Հիլմէր, գացէ՛ք համբուրեցէք ձեր արկինը...

Պեղա (Ցասփելով)։— Կորսուեցէ՛ք, կորսուեցէ՛ք երկուքդ ալ...

Օքքո։— Ի՞նչ, ե՞ս ալ, Պէլլա՛... բայց չհասկցար...

Պեղա։— Ամէն ինչ հասկցայ... շա՛տ աւելին հասկցայ... Դո՛ւն ես որ երբե՛ք պիտի չհասկնաս ո ե է բան...

Օքքո (մօտենալով)։— Բայց Պէլլա՛...

Պեղա (Ընկրկելով)։— Մի՛ դպիր ինձ, հեռացի՛ր, մի՛ դպիր ինձ... Վերջացա՛ւ, ըն՝ դմի՛շտ վերջացաւ...

Ֆլորիս (Ոսկեր գետիմը զարնելով)։— Իրաւո՛ւնք ունի, իրաւո՛ւնք ունի... Իրաւո՛ւնք ունի ան... Ձիս համբուրէ... Ես կը համբուրեմ քեզ... Մենք երկու հոգի ենք, երկու հոգի ենք...

Հրամանատար (Օքքոյին)։— Թողէ՛ք զանոնք... ես պէտք ունիմ ձեզի... Կ'երեւի թէ կը յարձակին, Օսթ-Գարէլի կողմէն... Դուք կատարեցիք ձեր պարտականութիւնը... Անոնք ասկէ ոչինչ կը հակնան... Աւելի կամ նուազ՝ ամէնքն ալ յիմար են այս երկրին մէջ...

Վ Ե Ր Զ



Վ Ր Ի Պ Ա Կ

Էջ 18 տող 5 և 17 Քարտուղարը: Կարդալ Քաղաքացիներ:



6632

ՆՈՅՆ ՇԷՂԻՆԱԿԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ

ԻՇԵԱՆՆԻԶԻ ՄՍԼԷՆ

ԿՈՅՐՆԵՐԸ (Ջահակիք գրական հասարակություն,
Բ. հատորի մեջ)

Գին Գ.Բ.Ղ.

30 >

100 >



Գ.Բ.Ղ. 25 Գ.Բ.Ղ.